


Ն Ա Խ Ն Ի Ք

ՈՐՈՆՑ Ո՛ՒՏԷ ՍԷԿ ԳՈՐԾԸ ՏՊԱԳՐՈՒԱԾ Է Ս. ԱԹՈՒՌՅՍ ՏՊԱՐԱՆԻՆ ՍԷՋ



Ս. Եղիշէ վարդապետ (Ե. դար), Յովհաննէս կարուղիկոս Մանգակունցի (Ե. դար), Վերա-
նէս Քերթոզ (Ե. դար), Անանիա վարդապետ Շիրակացի (Ե. դար), Յովհաննէս կարուղիկոս Պաս-
մարան (Թ. դար), Ս. Գրիգոր Նարեկացի (Ժ. դար), Ս. Ներսէս Շնորհալի (ԺԲ. դար), Ներսէս
Լամբրոնացի (ԺԲ. դար):

Երուսաղէմի Առաքելական Ս. Աթո-
ռոյս Տպարանին հարիւրամիակը կը լրա-
նայ տարւոյս հոկտեմբերին մէջ: Բարե-
բախտութիւն մ'է որ Ս. Աթոռոյ վարչու-
թիւնը իր բազմադիմի պէտքերուն ու պա-
հանջներուն հակառակ, կարողացած է իր
համեստ միջոցներով հաստատել Տպարան
մը, հարիւր տարի առաջ, մասնաւորապէս
ծառայեցնելով եկեղեցական մատենանե-
րու տպագրութեան. և ան ոչ միայն գո-
հացուցիչ կերպով լրացուցած է պէտքը
Մայրավանուցս և Ս. Տեղեաց, այլ նաև
այն աղքատիկ եկեղեցիներուն, որոնց հա-
մար տարիներով ձրիարար հայթայթած է
եկեղեցական մատենաներ. եթէ ուրիշ մա-
տենաներու տպագրութիւն չկարենար ալ
ընել, դարձեալ իր լուսաւորութեան շքնաղ
դերը կատարած պիտի ըլլար, բայց ան չէ
թերացած իրովստան տպագրել նաև այլ և
այլ աշխատութիւններ, կրօնական, գրա-
կան և պատմական նիւթերու վերաբերեալ.
այս պատճառներով մենք կը զիտենք որ
նախնեաց գործերու տպագրութիւնը մեծ
չափով չէ կատարուած Ս. Աթոռոյ Տպա-
րանին մէջ. հարիւր տարիներու ընթաց-
քին միայն յաջողած է հրատարակել նախ-
նեաց տասներեք գործերը և հինգ թարգ-
մանութիւնները, անտարակոյս հնարաւոր
սահմանին մէջ և մաքուր տպագրութեամբ.
այսչափն ալ արդիւնաւոր պէտք է նկա-
տել, զիտելով եկեղեցական մատենաներու
ստուար և անհրաժեշտ հրատարակութիւն-
ները, որ Հայաստանեայց եկեղեցիին պայ-
ծառութեան տեսակէտով մեծապէս դնա-
հատելի են:

Ս. Աթոռոյ տպարանին այս հարիւր-
ամիակին առիթով, պարտականութեան
տուրք մը նկատեցի վերլուծման ընել
նախնեաց և անոնց գործերուն վերաբեր-
մամբ, որոնք տպագրուած են Ս. Աթոռոյս
տպարանին մէջ, յօգուտ մերազնէից: Իւ-
րաքանչիւր հեղինակի կեանքին ու գործին
վերլուծմէն վերջ, պիտի տանք Ս. Աթոռոյ
անոր գործին տպագրութեան նկարագրա-
կանը, կարևոր մանրամասնութեամբ միայն:

1. Ս. ԵՂԻՇԷ ՎԱՐԴԱՊԵՏ

Եղիշէի գիրքին տիտղոսն է «Վասն
Վարդանայ և Հայոց Պատերազմին»: Ե. դա-
րու կիսուն երբոր այս կրօնական պատե-
րազմը տեղի ունեցաւ մեր աշխարհին մէջ
պատճառը որոշ էր. Սասանեանք միահե-
ծան տէր դառնալով պարսկական գահուն,
կ'ուզէին աւելի նուիրականացնել մազդէա-
կան հին գաղափարները և աւանդութիւն-
ները, մեր թուականին երբորդ գարէն
մինչև Խոթենորդ գար այդ նպատակաւ
պայքարեցան անոնք. իրենց հայրերուն
դից պաշտպանի դերն ստանձնելով բացէ
ի բաց թշնամացան Հելլենականութեան,
Հրէութեան և Քրիստոնէութեան երբևազ
արշաւանքներով. Արտաշիւր և իր որդին
Շապուհ ու ժղնորէն մազդէական կրօնի վե-
րանորդութեան գործին լծուեցան: Ասոնց
յաջորդները գրեթէ չորս հարիւր տարիներ
պահեցին ազգային աւանդութիւնը, բայց
է. դարու կիսուն, արարական յաղթանա-
կով Զրադաշտականութիւնը ենթարկուե-
ցաւ մահացու հարուածի մը:

Հայաստան զրացին էր Պարսից պե-

տութեան և կոուսինձորը երկու նախան-
 ձորդ պետութիւններու, Պարսից և Յու-
 նաց: Արշակունեաց թագաւորութիւնը
 ներքին և արտաքին պատճառներով տկա-
 րացաւ և 386ին Թէոդոսի և Շապուհ Գ.ի
 միջև հաստատուած դաշինքով մը Հայաս-
 տանի արեւմտեան գաւառները՝ Կարին,
 Երիզա, Ծոփաց աշխարհը և շրջակայ գա-
 ւառները առնուեցան Հռովմէական կայս-
 րութեան և Պարսկաստանի տիրապետու-
 թեան տակ մնացին Բիւզանդացոց Պարսկա-
 հայաստան կոչուած գաւառները: Պարսիկ-
 ները ամէն կերպով կը նեղէին Հայերը որ
 քրիստոնէական կրօնի բերումով չմիանա-
 յին Յունաց հետ, կ'արգիլէին յունարէնը
 և Հայք իրենց եկեղեցիներուն մէջ միայն
 ասորերէնով կը կատարէին պաշտամունքը,
 Հայաստանի երկու մասերէն միոյն մէջ ծի-
 սական լեզուն յունարէնն էր և միւսինը՝
 ասորերէնը, Հայոց քաղաքական իշխա-
 նութեան հետ վտանգի մէջ էր եկեղեցիին
 գոյութիւնը: Մեր երկու երանաշնորհ Հայ-
 րերը, Սահակ կաթողիկոս Պարթև և Մես-
 րոպ վարդապետ Մաշտոց, գոնէ եկեղեցիին
 ու ժողովուրդը փրկելու համար պարտա-
 ւորուեցան արմատական միջոցներու դի-
 մել, նոյն դարուն տխուր էր Հայ եկեղե-
 ցոյ վիճակը. Դազար Փարպեցիի հետեւալ
 խօսքերը կը պատկերացնեն դայն. «այլ
 ասորի մեծաջան և անօգուտ ուսմամբքն
 աշխատեալք յոխորտ, յորոց բազմութիւնք
 ժողովրդոց ունայնք և թափուրք՝ հրաժա-
 րեալք գնային յեկեղեցւոյն, և ուսուցիչքն
 հանելով յոգւոց և հառաչելով զզջնանային
 զանտի ջանն իւրեանց: Յորում ոչ ոք յու-
 սուսնասէր ժողովելոցն տեսանէին օգտեալս
 ի վարդապետութենէ հոգեւոր խրատուցն
 ...»: «Քանզի ամենայն անձն յորդորեալ
 փափաքէր յուսումն հայերէն գիտութեան
 որպէս ի խաւարէ՝ յասորի տանջանացն
 զերծեալք ի լոյս՝ խնդացին»: Միւեւոյն վի-
 ճակը կը տիրէր յունական բաժնին մէջ,
 ուր կ'իշխէր բիւզանդական բռնադատ մո-
 լեռանդութիւնը: Ս. Սահակ և Ս. Մեսրոպ
 մեծադոյն ազգասիրութեամբ լեցուած հո-
 յակապ ստեղծագործութիւններով և անձ-
 նուէր ջանքերով փրկեցին եկեղեցիին և ժո-
 ղովուրդը: Ս. Մեսրոպ ստեղծեց հայկական
 աթուրթանները, Ս. Սահակ թարգմանեց Ս.
 Գիրքը, պայծառացուց Հայ եկեղեցին. Ս.

Մեսրոպ, կաթողիկոսին աջակցութեամբ,
 հայ վարժարաններ բացաւ Հայաստանի
 երկու բաժնիներուն մէջ ալ. պատրաս-
 տուեցան թարգմանիչներ, եկեղեցիին մէջ
 հայերէն լեզուով Ս. Գրոց մեկնութիւններ
 տալ ու քարոզել. ուսումնական կեդրոն-
 ներու մէջ, Աթէնք, Եդեսիա, Ազեքսան-
 դրիա և այլուր զրկուեցան աշակերտներ,
 յունարէնի և ասորերէնի ուսմամբ թարգ-
 մանութիւններ կատարել և լուսաւորել ժո-
 ղովուրդը. արդարեւ փրկուած էր ժողո-
 վուրդը և եկեղեցին. անգամ մը հայկա-
 կան գիրերը ստեղծուելէ վերջ, գոյութիւն
 առաւ ազգային ոգին, որ հայ ժողովրդեան
 փճացումին դէմ անխորտակելի պատնէշ
 մը եղաւ: Նորակազմ ազգային եկեղեցին
 հայկական լեզուին հետ, ազգին ապահո-
 վեց որոշ գոյութիւն մը, տեսականօրէն
 հաստատ գարուց ի դարս: Այս հրաշալի
 շարժումը վերածնութիւն մը եղաւ ազգին
 համար, կրօնական և զբաղման մարդերուն
 մէջ. կէս դարու ընթացքին բազմացան
 զպրոցները, կատարուեցան թարգմանու-
 թիւններ յոյն և ասորի Հայերու կարևոր
 գործերուն. կը խայտար հայ հաւատա-
 ցեալը ազգային եկեղեցիին մէջ լսելով Ս.
 Գիրքը հայերէն լեզուաւ և հայախօս. վե-
 րածնութեան ոգին տարածուած էր Հայոց
 աշխարհին բոլոր խաւերուն մէջ, արթըն-
 ցած է ազգային ոգին, զոր պիտի չկրնա-
 յին խորտակել պարսիկին մազդէականու-
 թիւնը և յոյնին մոլեռանդութիւնը. նոյն
 ոգին կը խորհրդանշէր յաղթութեան գա-
 ղափարակտնը և որ պիտի ներարկէր հայ
 ժողովուրդին սրտին մէջ կենսանորոգ ա-
 ւելը: Մինչ հետզհետէ վերածնութեան լու-
 սանորոգ ճառագայթները կը նշուէին Հա-
 յոց աշխարհին մէջ, զբաղաշտականութեան
 հինաւուրց վիշապը ցցեց իր գլուխը, սահ-
 մունէն անդին, տեսնելու ատրուշաններու
 կառուցումը և մոզակրօն մեհեաններու
 մոխրապաշտութիւնը: Հայոց աշխարհին
 մէջ ստուարացած էր թիւը Սահակ-Մես-
 րոպեան վերածնութեան յարողներուն,
 նոյն իսկ նախարարական տուներէն Մա-
 միկոնեանց տունը և այլք զերազանցօրէն
 վաղեմի պաշտպան հայրենի անկախութեան
 և եկեղեցիի պայծառութեան, կը ջանային
 թունալից վիշապին գլուխը ջախջախելու,
 լուսաւորեալ քահանայութեան մը հովա-

նուերորեթեան տակ ազգային գաղափարականով առլցուած ուխտեալները Յովսէփ կաթողիկոսին կը յայտարարէին մեռնիլ քան թէ ուրանալ քրիստոնէական կրօնը։ Ս. Վարդան Մամիկոնեան, թոր Ս. Սահակին, մին էր այս ուխտեալներէն. ան ազգային ոգիին պաշտպանն էր և օժտուած կրօնական ու հայրենասիրական դատաւարակութեամբ. անոր թեւին տակ հաւաքուեցան նոր վերածնութեան բոլոր ընտրեալները, գրչին ու գրքին միացուցին սուրն ու զէնքը և հայրենի եկեղեցիին պաշտպանութեան նուիրական գործին յարեցան. անոնք, ինչպէս նաև հայ քահանայութիւնը տիրակալութեան ձգտումներ չունէին, ինչպէս կը յայտարարէին արքունի դուռը, այլ կ'ուզէին պահել իրենց սուրբ կրօնն ու եկեղեցին, վասնզի անոնք իրենց ազգային ոգին անկէ առած էին և նոյն ոգին էր որ պէտք է պաշտպանէր իր «Մայրը»։

Յագկերտ իր մոգերով ուզեց վերջ մը դնել հայաշխարհի Քրիստոնէութեան ու երկրին մէջ հաստատել տուաւ ատրուաններ կրակի և արևի պաշտամունքին համար, ուխտեալ նախարարները նեղելով հայածանքի ենթարկեց հայ քրիստոնեաները՝ ու անոնց մասնաւոր հրովարտակով մը հըրամայեց պաշտել կրակը ու արևը թողլով քրիստոնէական սուրբ կրօնը. թագաւորը իր քաղաքական նպատակը շուտով գործադրել կը ջանար ջնջել ուղևով Հայոց եկեղեցիները. Ս. Վարդան Մամիկոնեանը և քահանայութիւնը աշխատեցան հաշտարար կերպով խափանել Յագկերտի հրամանը, բայց ան անզրդուելի կը մնար ու զինուորական բազմութիւ գունդերով կը մօտենար Հայոց աշխարհին պարտադրելու համար իր չար կամքը. ուխտեալները ապստամբեցան ու անհաւասար ուժերով պատերազմի մտան, քաջութեամբ կռուեցան Պարսկական բանակին դէմ, Սուրբ հաւատքի պաշտպանութեան համար Ս. Վարդան և միւս քաջերը նահատակուեցան Աւարայրի դաշտին վրայ, թափեցին իրենց սուրբ արիւնը և փրկեցին քրիստոնէական կրօնը, մեռան քաջերը, բայց անմահացուցին այն ազգային ոգին զոր կը կրէին. պատերազմներ կան ուր զէնքերով թէև կը յաղթեն բանակները, բայց գաղափարականով կը պարտուին, Վար-

դանանց պատերազմը պարտուեցաւ զէնքով, բայց անմահ ու յաղթական մնաց գաղափարականովը ու իր անմահ անունը ժառանգ թողուց սերունդներուն, փառաւորեց եկեղեցին ու փառաւորուեցաւ եկեղեցիով. դարերը միայն կրնան ծնիլ այդպիսի զիւցազնութիւն մը։ Այդ պատերազմը ունեցաւ իր երգիչը յանձին Ս. Եղիշէ վարդապետի. հմայիչ գրիչ մը, որ անմահացուց Ս. Վարդանանք՝ քաջարի նահատակները. ո՞վ է Եղիշէն. ծածկուած է իր ինքնութիւնը, Ժ. դարուն կը սկսի իր անուան յիշատակուելը մեր Մատենագրութեան մէջ և ժողովուրդը տուած է անոր գեղեցիկ մակդիրներ և կոչած է զանիկա նաև ողբից քանաւանդ. իր մասին կը զբոսնուի զրուցախառն պատմութիւն մը (Սոփերք. ԺԱ. էջ 39-45), ժողովուրդի գիտցածը և աւանդութեան հաստատածը. նոյն պատմութեամբ ան կը ներկայանայ իբր զինուորական գործակից Վարդանին, իբր մենակեաց որ զինուորականութիւնը թողլով կ'ընդգրկէ կրօնաւորութիւնը և կը քաշուի Մոկաց Ռշտունեաց լեւները. Եղիշէի մասին աւանդութեանց զրոյցները շատ են, այնպէս որ ըստ ոմանց անոր տպրած թըւականը և իր յիշատակելի գործը կը թողուն մուրի մէջ, բայց սա ազգային ըմբռնումով թէ Եղիշէ վերածնութեան ոսկի դարուն կը պատկանէր և թարգմանչաց խումբին մէջն էր, ամբապէս հաստատուած է հայ ժողովրդեան մտքին մէջ. անոր ոսկի գրիչը չգատեց նոյն խումբէն. անոր անձին ու գործին մասին վերջերս հրատարակուած գրուածքները վճռական լուսարանութիւններ չունին, ուէ պատճառով անոր աւանդութեանց շինուածքին պատուանդանը չէ խախտած. և, ըստ մեզ, ան կը մնայ միշտ նոյնը ըստ ժողովրդային աւանդութեան։

Եղիշէ վարդապետ իր ոսկի գրքոյկովը անմահացուցած է Աւարայրի կրօնական պատերազմի մէջ նահատակուած զիւցազները։ Այդ պատերազմը պատմական և իրական դէպք մ'է, յիշատակուած ուրիշ պատմիչէ մըն ալ, Ղազար Փարպեցիէն։ Եղիշէի գիրքը նահատակներուն փառաբանութեան համար շինուած ծաղկալից պսակի մը պատկերին ցոլացումը կարելի է նկատել. նոյն գիրքը զիւցազ-

ներգութիւն մէջ (éropée), իր, Վարդանի եւ քաջագուն ընկերներուն զիւցադնութեան վրայ մէկ շունչով զրուած քերթուածի մը տարազն ունի. պատերազմի սկիզբէն մինչեւ ուխտեալներու նահատակութեան սեղանին վրայ զոհարեցուցմը նըկարագրուած է խանդակաթ ու եռանդուն ոճով մը. բանաստեղծը բարձրօրէն կը վերասլանայ զիւցազներու բերանը զրուած խօսքերով, որոնք իր ներքին աշխարհին յազուստները կ'արտայայտեն. զիւցազներու ներքողը իր զրչին տակ կը վերածուի լուսատիպ պատկերի մը. եւ ուրացողներուն ճակտին զրուած խարանը անջնջելի մութի մը զրոշմով տպաւորուած: Որոշ նպատակաւ մը եղիչէ կը գրէ իր զիւցազներգութիւնը ոչ միայն երգել փոքր իր զիւցազներուն, այլ իր արտայայտած հաւատքին ու ներկայացուցած զիւցազներուն եւ նահատակներուն կեանքով ազդել ապագայ սերունդներու վրայ. մեր ժամանակներուն հեղինակիս անուանակից մի ուրիշ մեծ բանաստեղծ, երջանկայիշուտակ Գուրեան սրբազան, եղիչէի նշանաւոր գործի մասին հետեւեալ միտքը կ'արտայայտէ. «Հեղինակին նպատակը եղած է Հայոց Պատմութեան այդ թուականը դիւցազներգութեան մը վերածել, ջանալով միանգամայն վաւերագրական ճշգրտութիւն մը տալ անոր՝ քուրքերու եւ նստերու զրուագումով: Իր հայեցակէտն եղած է ապագայ սերունդներուն ազդել, հաւատքին ուժովը կենդանագրուած անձնուիրութեան չքնաղ օրինակը ցոյց տալով Վարդանի վրայ մէկ կողմէն, եւ միւս կողմէն՝ Վասակի փառասէր եւ ուրացող անմտութիւնը զամելով նախատանքի սիւնին վրայ» (տե՛ս Պատմ. Հայ Մասնագրութեան, էջ 108-109): Ապագայ հայ սերունդներու վրայ ազդեցութեան տեսակէտով մեր Մատենագրութեան մէջ յիշուած երկու մատենագիրներ առաւելապէս յաջողած են եւ այդ կերպով ազգային ոգի ներշնչած են արծարծելով կրօնի ու հայրենիքի սէրը, նոյն երկուքէն մին է Ս. Վարդանանց մեր զիւցազներգակը՝ եղիչէ եւ միւսը՝ Մովսէս Սորենացի մեր քերթողհայրը՝ համարձակութիւնը ունեցած է հայ զիւցազանց հեթանոսական երգերուն հրատարակութեամբ եւ անոնց վիպական կեանքի զըր-

ուագներուն զրոյցներովը խանդավառած է ապագայ սերունդները. կայծը որ անթեղուած է այս երկու զիւցազներգական զըրուածքներուն մէջ յընթացս դարուց, բոցավառած է հայ ազգային ոգին ու ներշնչած ու անմեռ պահած է հայրենիքի ու ազգութեան նուիրական գաղափարը:

եղիչէի գործերուն սպագրութիւնը Ս. Արոտոյ մէջ.

1865ին էր որ Ս. Աթոռոյ տպարանին մէջ ի լոյս կ'ընծայուի եղիչէի Ս. Վարդանանց Պատմութեան գիրքը, ըստ ծանուցման (Սիօն, 1866, թիւ 3), բազմատութեամբ հին ձեռագրաց. արդէն նոյն գիրքը ունեցած էր բազմաթիւ տպագրութիւններ՝ ազգային եւ օտար, եւ տարածուած էր ամէն կողմ, դպրոցականներուն հայերէն դասերուն գլխաւոր գիրքն էր ան ու ամէն ընտանեկան մատենադարան օրինակ մը ունէր անկէ. այն թուականին Ս. Աթոռոյ պատրիարք Տ. Եսայի Կարապետեան՝ իր բարեկամին ու Ս. Յակոբայ Մայրավանուց բարերար Թալաւցի մհտ. Յակոբ Աշքեանի փափաքանաց վրայ Ս. Աթոռոյ մամուլին միջոցաւ կը հրատարակէ եղիչէի պատմութիւնը ու նամակաւ մը իր խնդակցութիւնը կը յայտնէ գրքին հրատարակութեան համար գոհացում տրուած ըլլալով բարերարին ջերմագին փափաքանաց. տպագրութիւնը կատարուած է բաւական մաքուր եւ անսխալ եւ ունի գեղեցիկ կազմ: Այս տպագրութիւնը յաւելուածով մը, որ է եղիչէի «Բան խրատոյ յարազս միանձանց» հաւը(*), կը պարունակէ նաեւ յատուկ անուանաց ցանկ մը:

Մհտ. Յակոբ Աշքեան մեծապէս կ'ուրախանայ այս հրատարակութեան համար եւ տպագրութեան ծախքը կը վճարէ ու վաճառման արդիւնքը կը նուիրէ Ժ. Վարժարանին: Աշքեան Ս. Աթոռոյ տպարանին նախապէս ալ նուիրած էր մամուլ մը, և երբ Տ. Եսայի պատրիարք կը ձեռնարկէ տպարանի փոխադրութեան ու վերանորոգութեան, ան կարեւոր գումարով մը կը մասնակցի սոյն նորոգ ձեռ-

(*) եղիչէի Յարազս միանձանց ճառը աշխարհարար Թարգմանած եւ հրատարակած է Սիօնի մէջ Ս. Աթոռոյ ժառ. Վարժարանին աշակերտ Պոյսեցի Յակոբ Յովակիմ Անոյշեան (յետոյ Գարրիէլ վրդ. Անոյշեան) (Սիօն, 1868, էջ 112-117):

նտրկին: Յիշեալը 1871ին ալ կարեւոր կըտակ մը կ'ընէ ժառ. Վարժարանին, կտակակատար կը կարգէ Երուսողէմի Պատրիարքը, պայման դնելով որ կտակեալ գումարը վերածուի հաստատուն կալուածի ու ծառայէ իր նպատակին:

1836ին Ս. Աթոռոյ տպարանէն վայելուչ տետրակով մը հրատարակուած են Եղիշէ վարդապետի Մեկնութիւն Տեղեւան կամ Հայր մեր աղօթից, եւ ճառերը՝ որոնք են, Խաչկոյի, Թարում և Յարութիւն և Խրատ Միանձանց, տետրի սկիզբը դրուած միատող գեկոյցէն կը հասկցուի թէ մեկնութիւնը եւ ճառերը հանուած են Ս. Աթոռոյ մատենագրանին հնագոյն ճառնատիրներէն:

Եղիշէի ընծայուած այս գործերն առաջին անգամ կիրակոս պատմիչ կը յիշատակէ. բայց 1859ին հրատարակիչը եւ ուրիշներ անոնց հարազատութեան եւ իմաստից մասին երաշխատութիւն չեն տար. իսկ ն. Հայկազեան Բաղդաթի յօրինողները Եղիշէի արտաքոյ պատմութենէն ընծայուած գործերուն համար կը գրեն «օտար յոճոյ սրբոյն Եղիշէի»: Լուսահոգի Դուրեան Սրբազանն ալ կ'ըսէ. «Այս վերջիններուն նայե՛րհն լեզուն, ոճի եւ անսովոր բառերու կիրառութեամբ, չունի Եղիշէի գրչին ընտելական վայելչութիւնը (տե՛ս Պտմ. Հայ Մատենագրութեան, էջ 109):

2. ՅՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՅՈՂԻԿՈՍ ՍԱՆԴԱԿՈՒՆԻ

478ին Յովհաննէս Կայթ. Մանդակունի յաջորդեց Գիւտ կաթողիկոսի, որուն ժամանակ կը փայլէր իր արիութեամբն ու քաջահաւատ կրօնքովը Վահան Մամիկոնեան: Յազկերտի յաջորդած էր Պերոզ որ հետեւեցաւ միեւնոյն քաղաքականութեան՝ հալածելով հայ եկեղեցին, խափանելու համար քրիստոնէութիւնը, եւ այդ նպատակով կը շնթէր անոնց՝ որոնք ուրացած էին հայրենի հաւատքը երկրաւոր նպատակներով: Վահան կը շարունակէր պայքարը Ս. Վարդանանց, որ քաջարար ինկան Աւարայրի պատերազմին մէջ, ի պաշտպանութիւն Ս. Եկեղեցիին. անոնց արեւան ըրողքը ու տարագրելոց տառապանքը Վահանին ու իր քաջադէն ընկերաց խղճմտանքը արթուն կը պահէին ու Վահան՝ ի սէր եկեղեցոյ, Մամիկոնեան տան

ժառանգական առաքինութիւնը կ'արժեցնէր Դուրին շուրջը եւ այլուր քաջամարտիկ կռիւներով ընդդէմ Պարսից: Փարպեցին մանրամասն կը նկարագրէ Վահանեանց կռիւները, որոնք գուցէ երկարէին, եթէ նախախնամական տնօրինութեամբ, Պերոզ՝ ընդդէմ Հեփթաղաց պատերազմին մէջ սպաննուելով՝ Վաղարշի յաջորդութիւնը տեղի ունեցած չըլլար: Նոր թագաւորին խաղաղասիրական նպատակով Նուարսակ գիւղին մէջ դաշինք կը կնքուի Հայոց եւ Պարսից միջեւ, ըստ աւանդութեան Վահանի ապահովելով եկեղեցիին ազատութիւնը ու երկրին խաղաղութիւնը. Վահան անձամբ ալ կ'երթայ Տիրգոն եւ թագաւորէն կ'ընդունի Հայաստանի Մարդպանութեան պաշտօնը ու կը հաստատուի սպարապետութեան մէջ. ան ուրախութեամբ դառնալով Հայաստան, ուղղակի կուգայ Դուրին եկեղեցին, ուր Մանդակունի Հայրապետը սիրազեղ արցունքներով եւ ուրախական արտայայտութեամբ կ'ընդունի Հայոց Մարդպանը, ի լուր այս աւետիսին, ժողովուրդը մեծ ու փոքր, արք և կանայք կը լեցունին եկեղեցին ու անոր շուրջը խնդազին ազադակներով կ'օրհնեն զԱստուած, որ նայեցաւ իր ժողովուրդին տառապանքին ու լսեց ըրողքը Ս. Վարդանանց ու Վահանեանց նահատակներուն եւ տարագրելոց արեան եւ տառապանքին. ահ այն վայրկեանին էր որ պիտի սկսէր Հայաստանի վերանորոգութեան նոր թուական մը. Մանդակունին այդ հանդիսական պահուն, իր նոր Ոսկերեան մը, կը խօսի իր մէկ ատենարանութիւնը, որով կը քաջալերէ եկեղեցոյ գատին անձնուէրները, միութեան ու սիրոյ հրաւէր կը կարգայ անոնց՝ որ շեղած էին առաքինութեան ճանապարհէն ու հեռի կը մնային կրօնի ու հայրենիքի պաշտպանութեան նուիրական ոգորումներէն:

Մանդակունի հայրապետը, ինչպէս իր նախորդը Գիւտ կաթողիկոս, կը պատկանէր Սահակ-Մեսրոպեան դպրոցին. ան բացի հայրենասիրութենէն՝ որուն հետեւանքով Վահանին հետ պատերազմակից, ոչ միայն վէրքեր ստացաւ, այլ նաև օժտուած էր բարձր գաղափարականով մը հանդէպ կրօնի և հայրենիքի. եօթանասուն և հնգամեայ տարիքին մէջ չէր գաղ-

րեր քարոզելէ ու կատարելէ իր հայրական հակողութիւնը իր հօտին վրայ. խաղաղութենէ վերջ, զբաղած է եկեղեցիին պայծառութեան հարցերով. մեր ժամագրքին ճակատը Գիւտի հետ զարգարուած է նաև Մանդակունի հայրապետին անունը. ժամագրքին ու Ծիսարանին մէջ վերջնոյս ազօթքներն ու կարգերը կը յիշատակուին. կանոնագրքին մէջ ալ նոյն Հայրապետին անունով կանոններ կան, ընդհանրապէս ասոնորու և պահոց վերաբերութեամբ. այս տեսակէտով Մանդակունի հաւասար դիրքի վրայ պէտք կ'ըլլայ դնել Օձնեցի հայրապետի հետ, Մանդակունիի զրուածքներուն զլուխ գործոցը պէտք է նկատել իր կրօնական և բարոյական 26 ճառերը. առնոց 1836ի հրատարակիչները՝ նոյն ճառերու յառաջարանին մէջ հետեւեալ ծանօթագրութիւնը կուտան ըսելով թէ այս ճառերուն առաջինները ծառնաթի մը մէջ եփրեմի անունին մակագրուած են, ինչպէս Բարիզի մատենադարանին բոլորագիր անթուական ձեռագիրը. բայց և այնպէս Վենետիկի մատենադարանին նորագիր ձեռագրի մը մէջ Մանդակունիի անունով մակագրուած են, իսկ հնագոյն երկաթագիր օրինակը, որուն վրայէն տպագրութիւնը կատարուած է, հնութեան պատճառաւ մատենագրին անունը խանգարուած է, այս պատճառներով ոմանք կ'երկրային ընծայելու Մանդակունիին, կարծիք կը յայտնուի թէ թերևս ճառերը եփրեմի անունով ըլլան և Մանդակունիին հաւանաբար թարգմանած կամ ծաղկաքաղ ըրած ըլլայ, և յետոյ բնագիրը կորսուած. վասն զի նոյն ճառերուն մէջ եփրեմի անուամբ ասորի և յունարէն ճառեր չեն գտնուիր. հրատարակիչները որոշ կարծիք մը չեն յայտնել և կը գրեն Մանդակունիին անունով նոյն ճառերուն օրինակները կենալուն սխալ ըրած չըլլալնին կը հասկցնեն: Իսկ լուսահոգի Գուրեան Սրբազան՝ Մանդակունիի այս ճառերուն համար հետեւեալ կերպով կ'արտայայտուի. «Մանդակունիի հայերէնը շատ ազդուած չ'երևիր ժամանակին յունական բառակերտութեան նորաձեւութենէն, և ըստ կարելւոյն հաւատարիմ մնացած է Ոսկեղարեան լեզուին: Ծարագրութեան այս ուղղութիւնը (որուն ուրիշներ ալ հետեւեցան) մասամբ արդիւնքն

է իր ընտրած աշխատութեան տեսակին, վասնզի իր այդ ճառերուն մէջ Ոսկեղարեանէն, Եփրեմէն և այլն օգտուած է ընդհանրապէս, անշուշտ եկեղեցւոյ այդ Հայրերուն ոսկեղարեան թարգմանութիւններն առարկայ ըրած ըլլալով ստեպ ընթերցումի» (տե՛ս Պատմ. Հոյ Մատենագրութեան, էջ 100-101):

Մանդակունիի նաւերուն բնագրական նամեմատիւններու տպագրութիւնը Ս. Արտոյ մէջ.

Հոգելոյս Տ. Գուրեան Սրբազան Մանդակունիի ճառերուն մէկ նոր ձեռագիրը համեմատած է Վենետիկի Միաբանութեան տպագրին հետ (1890 բ. տպ.) և նշանակած է ինչ որ կարելոր նկատած է. մէկզի թողլով ո՛չ կարելոր տարբերութիւնները՝ որոնց հանդիպած է գրեթէ ամէն էջերու վրայ: Համեմատութիւնները տպագրին Ա. ճառէն կը սկսի և զիմացը նշանակած է նոր ձեռագրին ճառերուն կարգը: Այս համեմատութիւնները ապա զրուած են Ս. Աթոռոյ տպարանէն լոյս ընծայուած Սիոն ամսագրին մէջ (1927, 1928 և 1929): Համեմատութիւնները կը սկսին փոքր յառաջարանով մը որուն մէջ նախնական գործերու ձեռագրաց միջոցաւ բնագրական վերականգնումի մասին կը խօսուի և յետոյ ծանօթութիւններ կը տրուին նոյն ձեռագրի գրչին, տեղին և թուականին մասին: Նոյն խօսքերուն էական մասը մէջ կը բերենք հոս. «Անծանօթ չէ բանասէրներուն որ Հ. Բ. Սարգիսեան 1895ին հրատարակած իր Քննադատութիւն Յովնան Մանդակունեոյ գործին մէջ հեղինակին ձեռերուն (կամ թուղթերուն) չորս գլխաւոր օրինակները իրարու հետ համեմատելէ յետոյ (Գլ. Զ. էջ 80-87) մասնաւոր ուշադրութեան առարկայ ըրած է անոնցմէ մին Երուսաղեմական օրինակը, որ զրուած ըլլալով ՊժԲ. թուին (= 1363ին)՝ վանուցս մատենադարանին ունեցած օրինակներէն «հնազոյնը» համարուած էր, մինչդեռ այդ թուականէն մեկուկու դար առաջ զրուած մեր սոյն ձեռագիրը 1844էն ի վեր (*) ցեցտ անկիւնի մը մէջ լքուած կը մնար, ու պիտի փճանար անշուշտ, եթէ մեր պատուական միաբաններէն

(*) Դանիէլ Բճ. Բերիացի նուիրած էր զայն Ս. Աթոռոյ՝ այն տարին Երուսաղէմ եկած ըլլալով:

Տ. Մեսրոպ Վրդ. Նշանեան (այժմ եպիսկոպոս) բախտը չունենար զայն գուրս բերելու այդ մութ խորշէն, քանի մը տարիներ առաջ:

Մեր ձեռագիրը կը պարունակէ իրեն յատուկ կարգով մը՝ տպագրին ԻՐ ճառերը միայն, որոնցմէ երկուքն են Ողբը (ոտանաւոր) եւ Աղոթքը, իսկ միւս մանր գրքուածնները (էջ 107-219) չկան իր մէջ: Ունի իր Յիշատակարանը՝ որմէ ետքը ընդօրինակուած է միեւնոյն գրչով ձառ մը յանուն «Երանելոյն Եփրեմի Խուրին Ասորոյ ասացեալ Խօսք եւ Բանք ըղծալի եւ փափաքանաց որ զահն յոգիս վերացուցանեն»: Հին բոլորգրով զաղափարուած այս դժբախտ օրինակին սկիզբէն քանի մը թուղթեր ինկած են, որով եւ կը պակսի նախագրութիւնը՝ եթէ կար: Յետոյ յիշատակարանը ամբողջութեամբ կը տրուի, բայց մենք հետեւեալ մասը կը գնենք հոս. «... Արդ ես նուաստ եւ վերջինս յորդիս եկեղեցւոյ Սիոն հանդերձ եղբարք իմով Թաթիոսի Կաւտաւտի Հանիսին Սիմաւոնի ցանգացող եղաք այսմ հրաշապայծառ եւ հոգեւոր կտակիս լինել առ ի յիշատակ մեզ եւ ծնաւոց մերոց. եւ զբեցաւ սա յորում էր թուական Հայոց ՈՄԹ (=1210), ի լեառն որ կոչի Ախակոսեր, ի գեղն Մուշեղիայ, ի յանապատն Նորսեւի, առ զբան աստուածարնակ սուրբ Աստուածածնին՝ յառաջագրութիւն հաւրն Նորսեւի եւ երկրորդին Թէոդոսի, որք բարեմիտ կամաւք զտկարութիւնս իմ զօրացուցանէին: Վասն որոյ աղերս թախճանաց մատուցանեմ, ով աստուածարեալ հարք եւ եղբարք, յորս [!] եւ յերեսս անկեալ յուսալիբ պաղատանաւք վարձս վաստակոց եւ պարգեւ ողորմութեան ի ձէնջ այս շնորհեսցի ինձ՝ աղօթիւք յիշել զիս եւ զծնօղսն իմ, եւ զհոգեւոր հայրն իմ զՍարգիս (*): Տէր Յիսուս Քրիստոս ողորմեա Յուսեփայ եւ Գորգոյ եւ իւրացոյն որ զաւր»... (Թուղթ մը ինկած) (տե՛ս, «Սիոն» 1927, էջ 308-309):

Վենետիկի Մատենադարանին երկաթագիր օրինակէն պակսող այն տողերը՝

(*) Գրիչը երկիցս կը յիշատակէ իր վարդապետը Զ. եւ ԺԱ. Տառերուն վերջը... «զՍարգիս վարդապետն իմ որ յայսմ ամի (1210ին) փոխեցաւ ի Քրիստոս յերուսաղէմ քաղաք...»

որոնք մեր ձեռագրին շնորհիւ երեւան կուզան՝ հիմնապէս կը վերականգնեն Մանգակունի Հայրապետին բնագիրն ու տեսութիւնը ի մասին Հաղորդութեան խորհուրդին, եւ տեղ չի մնար միտումնաւոր մեկնութիւններու»։ այս մասին շահեկան բացատրութիւնները տեսնել լուսահոգի Գուրեան Սրբազանի («Մատենադարանի Տղայք Զնապիրներու մեջ, Սիոն. 1928, էջ. 371-373»)։

Լուսահոգի Պատրիարքին այս աշխատանքին համաձայն, կարեւոր է եւ փափաքելի որ Մանգակունիին ձառերը սոյն բնագրական ճշտութեամբ Ս. Աթոռոյ տը պարանին մէջ տպագրուին եւ հրատարակուին:

3. ՎՐԹԱՆԷՍ ՔԵՐԹՈՆ

Է. գարուն սկիզբը Մովսէս Եղիվարդեցի կաթողիկոսը վախճանելով, տեղապահ կարգուեցաւ Վրթանէս Քերթոզ, որ արդէն կաթողիկոսարանին մէջ գործակից էր Եղիվարդեցիին, հաւանական է որ հայրենիքով Սիւնեցի էր, բայց իր ուսումը առած կը թուի Հայոց կաթողիկոսարանին մէջ: Վրթանէսի պաշտօնավարութեան ժամանակ Աթոռի գործերը փափուկ վիճակ մը ունէին, մանաւանդ որ՝ յունական բաժինին մէջ կարգուած ըլլալով հակաթոռ կաթողիկոս Յովհաննէս Բագարացին, աւելի կնճռոտ վիճակ մը ստեղծուած էր. Վրթանէս Տեղապահ շատ ճարտարութեամբ եւ հաւատարմութեամբ վարեց գործերը, ինչպէս յայտնի կ'ըլլայ առ զանազանս գրած իր նամակներէն: Գործերու բերումով երեք տարի կաթողիկոսական աթոռը թափուր մնալէ յետոյ, ընտրութիւնը կատարուեցաւ յանձին Արրահամ Աղրաթանեցիին, 607 թուականին:

Կանոնական սովորութեան մը համաձայն, Վրթանէս նորընտիր Հայրապետին յանձնեց կաթողիկոսարանին մէջ պահուած գանձերը, ինչպէս իրեն յանձնուած էր Մովսէս կաթողիկոսի մահուան ժամանակ: Յանձնուած արժէքաւոր գոյքերուն ցուցակը մանրամասն կը հաղորդէ Ուխտանէս պատմիչ (Բ. 66):

Այսչափը բաւ համարելով Վրթանէսի անձին ու պաշտօնին մասին, հարկ կը սեպենք բացատրութիւն մը տալ Վրթանէսի կրած Քերթոզ տիտղոսին. այս մասին յառաջ պիտի բերենք երջանկայիշա-

տակ Դուրեան Սրբազանի բացատրութիւնը իր բառերով. «Մեր մատենագրական պատմութեան մէջ, որչափ զիտենք, Քերթող անուանուած են մասնաւորապէս այն զբարոյի ներկայացուցիչները՝ որոնք իրենց գրական ըմբռնումներովն ու շարադրութեան ոճովը բաւական կը տարբերին Սահակ-Մեսրոպեան դասական զբարոյի աշակերտութենէն: Մեր Վրթանէսը՝ իր «Յաղագս Պատկերամարտից» գործովը — եթէ ստուգել իրն է այն — մեզի չի ներկայանար ծանօթ այն քերթողներուն արուեստական կամ յունական լեզուովը, որոնցմէ մին էր, զոր օր. իրեն բարեկամ և գործակից Գրիգոր Քերթողը, որ թուղթ մը գրած է Արբահամ կաթողիկոսին՝ քերթողէ մը սպասուելիք ոճով (Գիրք Թղթոց, էջ 153-160): Իսկ Վրթանէսի նամակները, որոնք աւելի տոմսակներ են (տե՛ս նաև Ուխտանէսի Պատմութեան մէջ, Բ. Մաս), պարզ են լեզուի տեսակէտով, ու միջակէն ալ վեր չեն կրնար գնահատուիլ: Եթէ հարցուի՝ թէ ինչո՞վ ուրեմն քերթող էր ան, կամ՝ ինչո՞վ արժանացած էր մագիստրոսական այդ տիտղոսին, կը պատասխանենք սա զիտողութեամբ՝ թէ Վրթանէս առաջին օրէն Հայոց Հայրապետանոցին մէջ իր ուսումն առած ըլլալով, ըստ վկայութեան Ուխտանէսի, չէր կրնար խորապէս ազդուած ըլլալ քերթողներու այն «նորարեր» գրականութենէն, որ դեռ ազատ մուտք չէր գտած կաթողիկոսարանի աւանդապահ ծրարքին մէջ: Ըստ այսմ բանաւոր կը թուի մեզի՝ թէ ան իբրև հմուտ Ս. Գրոց առած է ֆերրոյ պատուական մակդիրը, վասնզի Արբահամ կաթողիկոսի և Սմբատ Մարզպանի կողմէ առկիւրիոն գրուած երկու թուղթերէն տոաջինին մէջ կ'ըսուի. «Կամեցայ եպիսկոպոսունս արձակել առ Սրբութիւն ձեր և զհմուտս սուրբ գրոց», և երկրորդին մէջ՝ միևնոյն պարագային ակնարկուելով կը գրուի. «Կամէաք եպիսկոպոսունս հսկողեմ ֆերրոյ արձակել» (էջ 165, 169):

Վրթանէս Քերթողի **Յաղագս Պատկերամարտից**ի սպագրութիւնը Ս. Արոտոյ մէջ:

Հաւանական է որ «ընդդէմ պատկերամարտից» այս գրուածք պաշտօնական հանգամանք մը կը կրէր, բայց դուրս մընացած էր «Գիրք Թղթոց»էն:

Վրթանէս Քերթողի այս թուղթը կը գտնուի Ս. Աթոռոյ Զեռագրաց Մատենագարանին միակ ձեռագրին մէջ. լուսահոգի Դուրեան Սրբազան ծանօթարտնած է զայն, աւելորդ նկատած բառերը անհելով փակագիծներու մէջ, իսկ յաւելիլ բառերը զընկելով կարթագիծերու մէջ:

Եւ որովհետև այս թուղթը անգամ մը հրատարակուած է 1852ին, Վենետիկ, Հ. Կարեղին Զ. Սահակեանի (= Զարբհանելեան) կողմէն, Յաղագս բարեխօսութեան պրոբոց ևն. զիրքին մէջ. իբրև Յաւելուած (էջ 325-342) տպագրին կարևոր տարբերութիւններն ալ ծանօթութեանց մէջ նշանակուած են:

Վրթանէս Քերթողի «Յաղագս Պատկերամարտից» գրուածքը հրատարակուած է Ս. Աթոռոյ պաշտօնագիր Սիոնի մէջ (տե՛ս 1927, էջ 23-25, 61-63), «Նշխարք Նախնեաց Մատենագրութեան» խորագրով: Այս խորագրով Ս. Աթոռոյ մամուլէն հրատարակուած այսպիսի անշատ գործեր օր մը հաւաքածոյի ձևով պիտի կազմեն առանձին հատորիկներ:

4. ԱՆԱՆԻԱ ՎԱՐԴԱՊԵՏ ԵՐԱՎԱՅԻ

Անանիա վարդապետի Ինքնակենսագրութեան կը հասկնուի թէ Հայոց մէջ սորված է ան հայերէնը և Ս. Գիրքը. համարողական արուեստը կը փափաքի սորվել, բայց չգտնել զայն Հայոց մէջ, վասնզի «Ի Հայս, կը գրէ, ո՛չ գտի մարդ որ զիտակ էր իմաստասիրութեան, և ոչ զիրք արուեստից գտի յաշխարհիս»: Ուստի, Կ. Պոլիս կ'երթայ. հոն կ'իմանայ թէ Տիւրքիկոս անուն վարդապետ մը կը գտնուի Տրապիզոն, զիտակ իմաստութեան և հայերէն զպրութեան. անմիջապէս կը զիմէ անոր, որ ուրախութեամբ կ'ընդունի ըսելով. «Ես ի մանկութեան իմում շատ կացի ի Հայս, և տղիտութիւն էր ի նմա»: Անանիա կը սորվի համարողութեան արուեստը և Տիւրքիկոսի մօտ մնալով ութը տարիներ՝ ամէն տեսակ գրոց կը ծանօթանայ. «Եւ իբրև կամէր թարգմանել զյունարէն գրքեանսն ի Հայ, ոչ զեզերումն առնէր որպէս զայլ թարգմանիչսն. հայերէն ընթեռնոյր լեզու՝ իբրև զհայերէն գրեալսն»: Կը պատմէ թէ ինչպէս սորված է իմաստունը և հայերէն լեզուն:

Շիրակացիին իր ուսումը առնելէ յետոյ կը մեկնի Շիրակ, իր գաւառը, և օգտակար կ'ըլլայ խումբ մը աշակերտներու, որոնց անհամբերութեան և սնափառութեան համար կը գրէ սա տողերը «ոչ սիրեն շայքս իմաստ կամ գիտութիւն, այլ ծոյլք են և ձանձրացողք:»

Շիրակացիին Երուսաղէմ ալ այցելած է, ինչպէս կը գրէ իր Ինքնակենսագրութեան մէջ, «Պարզեցեաց Աստուած զխնդրուածս իմ. զնացի ողջացեալ ի փայտի Երուսաղիմ և անտի յԱղեքսանդրիա և դարձայ ի Կ. Պոլիս, և այլն»: Իսկ Սամուէլ քհն. Անեցի իր Պատմութեան մէջ (էջ 85) լաւ վկայութիւն չի տար Անանիայի աշակերտաց մասին:

Անանիայի Ինքնակենսագրութեան հետեւեալ տողերուն մէջ թէ «Շայտց մէջ չգտայ մարդ մը որ գիտակ ըլլար իմատասիրութեան և չգտայ արուեստից վերաբերեալ ո՛րէ՛զ գիրք»: Բայց ինչպէս կարելի է հաշտեցնել այս խօսքը Լ. դարուն սկիզբը Մաքենոցաց ուխտին Հարանց հօր նշանաւոր Սողոմոն վարդապետին սա տեղեկութիւնը զոր գրով մը կը հաստատէր թէ Զ. դարուն և է. ին առաջին կիսուն երկրին մէջ յոյն լեզուին ու գրականութեան շատ հմուտ ու տեղեկ անձեր կային: Իր այդ տողերը ի յիշողութենէ կ'աւանդէ Սեանի Մաշտոց վանահայրը (յետոյ կաթողիկոս) առ Գէորգ կաթողիկոս գրուած թուղթին մէջ. «Նորոգէին շայտստան եկեղեցիքն ըստ բազմամարդ շինութեան, և պէսպէս ուսմանց առատութիւնք եւ արուեստորք (քերականք, քերթողք և այլն) և դպրոցք կանգուն էին յաշխարհիս, և յոյն բարբառոյն ճշդեկազոյնի և զուգաշուրքն ևնցին քարգնամի յոյով կային»: Այս խօսքերուն բացատրութիւնը կուտայ հոգեւոյս Դուրեան Սրբազան հետեւեալ կերպով «... մեզի կը թուի թէ ուսման ծարաւէն մաշող այդ կրօնաւորը, որ անտեղեկազ չէր կրնար ըլլալ Երրեակ Դպրութեանց, գիտութեան բարձրագոյն շրջանը կը տեսնար թեւեւ խել, այսինքն թուաբանութեան, աստղաբաշխութեան, երկրաչափութեան, Լրաժըտութեան և այլն ճիւղերը մշակել և իրաւալ այդ ամենուն զասուանողութիւնը չէր կրնար գտնել ո՛չ իր գաւառին և ոչ ալ Սիւնեաց Դպրոցին մէջ»:

Շիրակացիին մեր մատենագրութեան

մէջ միակ անձնաւորութիւնն է որ դրագած է ուսողական և տօմարական գիտութիւններով, և շատ բան արտագրած է. դժբախտաբար իր գրուածներէն շատերը կորսուած են: Գրիգոր Մապիսարոս (ԺԱ. դար) գիտնականը կը փնտռէր Անանիայի գործերը, այս մասին գրելով նամակ մը Պետրոս Գետադարձ կաթողիկոսին և կը կոչէ Անանիա համարող:

Իր գործերն են Աստղաբաշխութիւն, որ ձեռագիրք ընդհանրապէս կը կոչեն Յաղագս Երկրի, Ժամանակագրութիւն, Յաղագս յափուց և կշոռց և ուրիշներ: Անոր կ'ընծայուի Վեցնագրեակ կամ Եօրնագրեակնք. հաւանական չէ այս, նկատի առնելով Շիրակացիին գիտական միտքը և իր ոճը: Ըստ Յովհ. կաթողիկոսի, տօմարի բարկարգութեան համար Անաստաս հայրապետ գիմուս ըրած է Անանիայի, բայց՝ հայրապետի մահուամբը, անոր գործադրութիւնը անկատար մնացած է: Անանիայի անուամբ ձեռագրաց մէջ կը գտնուին կրօնական ճառեր, բայց անոնց ոճէն դիտելով կը հասկըցուի թէ անոնք Շիրակացիին չեն վերաբերիր:

Անանիա Շիրակացիին Յաղագս կառարման Համարողութեան և Կերպից Հարցման գործին սպագրութիւնը Ս. Արտոյ մէջ.

1866 ին Ս. Աթոռոյ Սիօն ամսագրին մէջ հրատարակուած է Շիրակացիին այս գործը Հարցմունք քուսարանակալի անունով, դպրոցի աշակերտաց համարողութեան «ճաշակը գրգռելու համար»: Այս գործը ԻԴ. հարցումներ ունի, և վերջը կուտայ իր յուժուակները: Շիրակացի մեծ գիտնականին այս գործը նոյնիսկ 1877 ին Քերպրէ Պատկանեանին Բերդրսպուրկի մէջ հրատարակած Անանիայի ամբողջական գործերուն շարքին մէջ կը պակսի. 1881 ին, Ալիշան իր Շիրակին և Արարասին մէջ նոյնէն հատուածներ կը բերէ Համարողական Առեղծուածք անունով. 1897 ի Ղ. Զարբ. «Չին Դպր. Պատմութեան» մէջ ղեռ ևս չէ հրատարակուած. միայն 1896 ին է որ Գալուստ Տէր Մկրտիչեան (Միաբան) Արարատ հանդէսին Փետր. և Ապրիլ համարներուն մէջ կը տպագրէ զայն ձեռագիրներէ քաղելով և յետոյ առանձին տետրակով մը կը հրատարակէ, մինչ Երուսաղէմի հայ մամուլը

30 տարիներ առաջ հրատարակած է նոյն գործը եւ հայագէտները դժբախտաբար կ'անգիրտանան:

Շիրակացիին այս գործը վերին աստիճանի հետաքրքրական երկատիրութիւն մ'է: Նշանաւոր է ոչ միայն իրրեւ առաջին թուարանական աշխատանք մեր հին մատենագրութեան մէջ, այլ մանաւանդ իրրեւ պատմական, տեղագրական, սովորութեանց ու բարքերու վերաբերեալ տեղեկութիւններով լի եւ հոծ գրութիւն մը, որ կուտայ մեզ միանգամայն եւ նոր բուսերու եւ ոճերու մեծ քանակութիւն եւ կ'ընդլայնէ մեր տեսութեան սահմանները այդ անցած տարիներու վերաբերութեամբ:

Միութեանը ձեռագիրներու այդ բաղադատութեամբ կը վերակոնգնէ բնագիրը ու կը հրատարակէ «Պորփիրի ներածութիւնը» իբր յառաջարան Հարցումներուն, ինչպէս զրած էր հեղինակը՝ Շիրակացիին կամ մի ուրիշ: Հրատարակիչը Անանիայի այս գործին հետ կուտայ իր բաղադատած ձեռագիրներուն յիշատակարանաց ընդօրինակութիւնները ու անոնց մանրամասն նկարագրութիւնը: Իսկ ամէնէն շահեկան մասն է Շիրակացիին նոյն ԽԻ. Հարցումներուն մասին գրած պատմական, տեղագրական եւ հայ բուսերու ու ոճերու վերաբերեալ բացատրութիւնները եւ մէջբերումները. իւրաքանչիւր Հարցումի բացատրութեանց մէջ երեւան կը հանէ ժամանակակից շահեկան տեղեկութիւններ որ կը լուստրանեն մեր պատմութեան ինչ ինչ մութ կէտերը: Միութեանին այս համառօտ գրուածքը գնահատելի գործ մ'է եւ արդիւնք յօգնական հետազոտութեանց: Այս տողերը գրելով հանդերձ, պէտք է խոստովանիլ թէ Անանիայի այս արժէքաւոր գործին տպագրութեան առաջնութեան իրաւունքը կը շահի Ս. Աթոռոյ Տպարանը:

5. ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿՍԹՈՂԻԿՈՍ ՊԱՍՏՄԱԲԱՆ

ՏՏՏին էր որ Յովհաննէս կը յաջորդէր Մաշտոց Կաթողիկոսին, որուն ազգականն ու աշակերտն էր. իր կեանքն ու գործը պիտի քաղենք իր գիրքէն, որուն հին օրերու պատմութիւնը առած է Մովսէս Խորենացիէն, իսկ մերձաւոր ժամանակի դէպքերը՝ Շապուհ Բագրատունիէն. այս յօգ-

ուածին սահմանները չեն թոյլատրեր մանրամասն հետեւելու անոր կեանքին, բաւական կը համարենք տալ միայն իր կենսագրութեան լայն գիծերը: Յովհաննէս Կաթ. միշտ յարաբերութեան մէջ է Բագրատունեաց թագաւորներուն եւ արար Ոստիկանին գործերուն միջեւ. տկար վայրկեաններուն եւ վտանգներու պահուն պաշտպան է հայ թագաւորին եւ միջնորդն Ոստիկանին մօտ. ինչպէս նաեւ հաշտարարը հայ նախարարներուն անհամաձայնութեանց. եկեղեցիին պահպանութեան հոգը ամէն բանէ վեր կը համարի, անոր նուիրուած մ'է. եւ կ'ապրի միշտ հալածուած ժողովուրդին մօտ. հեռատես ու պատկուսելի է: Սմբատի թագաւորութեան ժամանակ Յուսուփն էր Ամիրապետին Ոստիկանը. արար տիրապետութենէն սկսեալ Ոստիկանները կը փոխանորդէին Ամիրապետները Հայաստանի մէջ. ասոնք ի սկզբան ի ձեռին ունէին զինուորական ոյժը եւ զօրանոցները, երկրին ելմտական գործերը եւ հարկահաւաքութիւնը, հայ թագաւորը քաղաքական-տեղական գործերը կը վտրէր, աւատն էր Ամիրապետին. Յուսուփ իր պաշտօնին սկիզբի օրերը սիրաշահելու քաղաքականութիւնը դանց չըբաւ, նոյն իսկ երբ Սմբատը կը պատուէր արքունական մեծածախս եւ հրաշանկար զգեստներով ու նուէրներով, Կաթողիկոսն ալ կ'արժանանար զգեստներու՝ ըստ օրինակի կարգին, «Եւ Չորի պաճուճաբար ոսկեգօծ զարդուք»: Այս հաշտարար օրերուն՝ պահ մը Հայոց աշխարհը խաղաղ վիճակ մը կը ստանայ եւ ժողովուրդն ու նախարարները կը հետեւին երկրին բարգաւաճումին ու հոյակապ եկեղեցիներու շինութեան: Քիչ ժամանակ յետոյ Վրաց Ատրնեբսէն ու Եգեբացոց Կոստանդին թագաւորները կը գժտուին Սմբատի հետ, իսկ Գագիկ Արժրունին ալ պատճառ կ'ըլլայ մեծ խռովութեան՝ երբ Յուսուփէն քաջալերուած «Թագակերպեալ» կը վերադառնայ իր երկիրը. Ոստիկանէն ցանուած էր ատելութեան որովն ու շատ նախարարներ ատելալառ կիրքով Սմբատի դէմ դարձած էին. հարկ էր զոհացնել Ոստիկանը. Հայոց Կաթողիկոսը կը մեկնի Ատրպատական՝ ուր էր Ոստիկանը, նուէր տանելով «Երեւելի ոսկեճամուկ զգեստներ» «կանանց ոստոյնանկութեամբ կազմուած

նկարակերպ շատ բազմականներ» «ձիերու եւ ջորիներու հետ» գանձս ոսկւոյ եւ արծաթոյ: Բաց աստի, Ոստիկանին բորբոքեալ սիրտը շահելու համար ի պաշտպանութիւն ժողովրդեան սրբարաններու տունէն բաւականաչափ նպաստներ կուտայ: Ոստիկանը ի սկզբան արքունական պատիւներով կ'ընդունի Կաթողիկոսը, սակայն, կը գրէ վերջինս, «Կարծեմ ի սաղրելոյ նմա ի մերոց աստի», ունայն պատճառով «մահացու խարդախութեամբ վտարանդեալ ըմբռնէր զիս, և ի զիպահոջ բերեալ ի խաւարչտին տեղւոջ, եւ չըջպատեալ բազում պահակօք, դատափետ աղաղակն զիս պաշարեալ՝ յապուչն իմն կացուցանէր»: Արծրունի եղբայրներուն սաղրանքովը Յուսուփ Ատրպատականէն կը մեկնի իր հետ բերելով բանտարկեալ Կաթողիկոսը ու կը հասնի Գուին, ուր դարձեալ կը բանտարկէ Կաթողիկոսը, բայց վերին օգնութեամբ կ'ազատի բանտէն ու կը գրէ «... Հալածեալ չըջեցայ ի քաղաքէ ի քաղաք». կը հիւրընկալուի Աղուանից Սահակ իշխանին ու կովկասու թագաւոր Ատրնբսեհի մօտ, եւ անկէ կ'երթայ Գուգարաց աշխարհը: Յուսուփ անգթօրէն կը սպաննէ անձնատուր եղող հայ իշխանները ու իր յարձակումները կ'ահաբեկէին ժողովուրդը. ոստիկանին անգթութիւնը չափ չունէր ընդդէմ հաւատաւոր մարդերունախարոք իրարու դէմ փառամտական ձգտումներով լեցուած էին. Արծրունի թագաւորական իշխանները բոլորովին թշնամացան Հայոց թագաւորին դէմ. իսկ Ոստիկանը զաւաճանութեամբ բռնելով Սըմբատը շղթայակապ կը բանտարկէր եւ գրեթէ տարի մը մնալով բանտին մէջ չարաչար տանջանքներով գլխատուեցաւ քսան երկու տարի թագաւորելէ վերջ, ու անոր կը յաջորդէ Աշոտ որդին: Թագաւորին նահատակութեան հետ Յուսուփի հալածանքները Հայոց աշխարհին մէջ մեծ աւերումներ յառաջ բերին, ու գաւառները ամայացան ու կեանքը խամրեցաւ ու թշուառութիւնը ամէն ուրեք տիրապետեց: Այս դժբախտութիւնը լսելով Կ. Պոլսոյ Նիկողոսոս պատրիարքը, ցաւակցութեան և մխիթարութեան նամակ մը գրեց Յովհաննէս Կաթողիկոսին, բաղձալով երկրի իշխաններու ու նախարարաց խողաղութեան և հա-

մաձայնութեան՝ յոյս կը յայտնէ հասնիլ օժանդակութեան: Կաթողիկոսը՝ իրր հիմնական դարման Հայաստանի վերականգնումին համար, յարմար կը տեսնէ գրել Յունաց Կոստանդին կայսեր, նախ յիշելով երկրին ցաւալի վիճակը եւ թշնամիին գործած մեծ անգթութիւնները ու հայ ժողովրդեան յուսալքումը եւ յետոյ կը յիշէ իր բանտարկութեան եւ դժբախտութեան տըխուր պարագաները ևն.: Նորապսակ Աշոտ թագաւոր Պոլիս կայսեր կը ներկայանայ ու կ'արժանանայ անոր մեծարանաց ու նոր թագ կապելով ուրախութեամբ կը վերադառնայ. իսկ Կաթողիկոսն ալ թէեւ կը հրաւիրուի Կայսեր ներկայանալ, բայց ան կեղեցական նկատումներով Դերջան կը մնայ ու չ'ուզեր երթալ Պոլիս:

Կաթողիկոսը Դերջան գտնուած միջոցին կ'այցելէ Մաննայ այլը՝ ուր Ս. Լուսաւորիչ բնակոժ է, տեսած է հոն դժուարամուտ դուռներով քարաժայռի մը մէջ փորուած պատարագի սեղան մը. հոն կ'այցելէ Ս. Լուսաւորչի աղբիւրին, ուրկէ ափովը ջուր կը խմէ, ինչպէս երբեմն Ս. Գրիգոր: Ս. Լուսաւորչի մարմինը պահուած դարակէն օրհնութեան հող կ'առնէ և տեղւոյն կուսակրօններուն եւ ուրիշ մենակեացներուն այցելութիւն տալէ վերջ կը մեկնի թորգան, ուր թաղուած են Ս. Լուսաւորչի ոսկերտաբքը. հոն իր ուխտը կը կատարէ եւ ետ կը դառնայ ըսելով. «Հաստի նշխար ի ծառոյ անտի հացւոյ՝ զոր Սրբոյ Լուսաւորչին էր տնկեալ իւրովք ձեռամբ»: Վառքին մէջ ինն ամիս մնալէ յետոյ կը մեկնի Հայաստան, ըստ հրաւիրման թագաւորներուն: Կաթողիկոսին վերադարձը ազդեցութիւն մը չ'ունենար իշխանաց հաշտութեան համար, միայն Յուսուփի տեղ ոստիկան կարգուած էր նըսըն որ խոստմնադրուժ կը գտնուի եւ կը սկսի իր հալածանքները, Բիւրական ամրոցը՝ ուր կը բնակէր Կաթողիկոսը՝ գրաւելու համար ամէն անգթութիւն գործեց. Կաթողիկոսը իմանալով գալիք աղէտը հազիւ կարողացած էր ապաստանիլ Բագարան Աշոտ թագաւորին մօտ: Նըսրն շարունակեց իր կեղեքումները ու յարձակելով Բիւրականի վրայ սպաննել տուաւ հոն ապաստանող բոլոր ժողովուրդը մեծ ու պղտիկ, այր և կին ու կեղեցականները.

չատ սրտանձմիկ կերպով կը նկարագրէ պատմաբանը Բիւրականի նոյն աղէտը:

Կաթողիկոսը, ինչպէս նահատակ Սըմբատ Թագաւորին, նոյպէս Բիւրականի բռնոր նահատակներու համար մասնաւոր տօն կը հաստատէ ու տարուէ տարի կը յիշատակուի. բայց այժմ դողաբար է, պատճառն ալ անձանթօ: Բիւրականի դէպքերէն յետոյ կաթողիկոսը Վասպուրական փոխադրեց Աթոռը, մերթ ընդ մերթ մնալով Գուգարք, Դերջան և Բագարան: 929 ին ալ վախճանեցաւ Վասպուրականի մէջ:

Յովհաննէս կաթողիկոսի Պատմութիւնը՝ բացի առաջին մասէն, զոր յիշեցինք, իրեն օրագրութիւնն է պարբերաբար գրուած. իր ակնաստես վկայութիւնները շահեկան են և նկարագրութիւններն սրտանձմիկ. իր Պատմութեան մէջ ընդհանուր յիշատակարան-նամակներու կարգին մէջբերած Սեանի Մաշտոց վանականէն առ Աբաս սպարապետ գրուած թուղթին հրատարակութեամբ, պարզուած կը նկատուի Գէորգ Գառնեցի կաթ.ին և Մաշտոցի միջև տեղի ունեցած դաւանական խնդիրը որ «նզով դասապարտութեան» գրուածքին առիթ տուած էր:

Յովհաննէս պատմաբան, «Վարդանանց Հայոց Պատերազմի» նկատմամբ ունի նախերգանք մը, որ կը պակսի Եղիշէին մէջ: Պատմաբանը չի յիշեր Վարդանանց պատմադիրները և ոչ ալ պատերազմի մանրամասնութիւնները. բայց իր պատմութեան մէջ կը յիշէ պարագայ մը որ Վարդանի քաջագործութեան առաջին պատկերներէն կրնայ նկատուիլ և պատմական արժէք կը ներկայացնէ. նոյն պատմական պարագան հոս կը համառօտենք:

Ուրացոյ նախարարներէն Շաւոսպ Արծրունի և Վնդոյ՝ Դուին քաղաքէն, կը հրամայեն ատրուշան մը շինել և անոր քրմապետ կը կարգուի Վնդոյի որդին Շիրոյ որ սկսաւ մագդէական կրօնքը քարոզել Հայոց չար ուսումներով. երբ լսեց քաջն Վարդան ուրացողներուն այս արարքը ու տեսնելով եկեղեցիներուն բարեկարգութեան շիջումը և տարեկան տօներու խափանումը, յանկարծակի զօրք գումարելով յարձակեցաւ Շաւոսպի վրայ և սըրով սպաննեց զանիկա, Վնդոյ և Շիրոյ Դուինի ատրուշանին մէջ այրել տուաւ և

բագինին տեղին վրայ կառուցանել տուաւ Ս. Գրիգորի հոյակապ եկեղեցին ուր Գիւտ կաթողիկոս հաստատեց հայրապետական Աթոռը և այլն:

Պատմաբանը իր գործին վերջը գրած է ողբ մը Ս. Գրոց կոչումներով:

Ըստ հոգեւոյս Դուրեան Սրբազանի, «Յովհաննէս կաթողիկոսի Պատմութեան ոճը զերծ չէ արուեստակութենէ և խրթնութիւններէ, և լեզուն ծայրէ ի ծայր կը պահէ նոյն ճիգն ու գնացքը. աւելի քերթողի քան թէ պատմիչի մը տպաւորութիւնը թողով ընթերցողին վրայ:

Իր շարագրութեան աւելորդ ճոխարանութիւնը և ուռուցիկ հանգամանքը խորհել տուած է ոմանց՝ թէ «ժամանակին տիրապետող արաքական լեզուի հետեւութիւնը եղած ըլլայ այն» (Պատմ. Հայ Մատ. էջ 159): Կանխեմք սակայն ըսելու որ արարերէնի յատկանշական մէկ երևոյթը շօշափելն անհրաժեշտ չէ ինքնին, քանի որ շատ կանուխէն, զոր օր. կորիւն, իր խըմբագրած Ազաթանգեղոսի ինչ ինչ մասերով և Մակարայեցոց գիրքերու թարգմանութեամբ, այդօրինակ շարագրութիւն մը նախատիպ հանդիսացած է արդէն: Արարական գրականութեան մը ազդեցութեան ենթարկուելու համար հարկ էր որ հայ գրող մը այդ լեզուին տեղեակ ըլլար...» (տե՛ս անդ, էջ 56):

Յովհաննէս կաթողիկոսի Պատմութեան սպագրութիւնը Ս. Արծրոյ մէջ.

1843ի առաջին տպագրութեան մէջ Ս. Աթոռոյ պատրիարք Զաքարիա Կոփեցի իր ստորագրութեան տակ մասնաւոր յայտարարութեամբ կը գրէ թէ ուսումնականներէն շատեր փափաք յայտնած են Յովհ. կաթ.ի այս պատմութիւնը տպագրելու, որպէսզի ասով քաջալերուին վարժարանաց քաջուշեղ աշակերտները, սորվելու մեր հայրենիքին ու ազգին պատմութիւնը:

Բ. տպագրութիւնը կատարուած է 1867ին, Տ. Եսայի պատրիարքի օրով. տպագրութիւնը մաքուր է և թուղթը տուրու, և գեղեցիկ կազմով: Սկիզբը կը կըրէ ազգ մը՝ որմէ կը հասկցուի թէ այս տպագրութիւնը կատարուած է վեց գրչագիր օրինակներու վրայէն, որոնց երկուքը

համաձայն էին իրրև մէկ քնազրէ առնուած, իսկ միւս չորս օրինակները որոնց նախագաղափարները այլ և այլ էին, թէպէտև ամէնքն ալ նոյնազիր և ժամանակաւ ոչ հնազոյն, բայց ընտիր օրինակներէ պաղափարուած. և այս տպագրութիւնը կատարուած է անոնց վրայէն, և տարբերութիւններն ալ նշանակուած են ստորին լուսանցքներուն վրայ: Ասոնց երկու օրինակները միայն ունէին իրարմէ տարբեր զլուսններու բաժանում, իսկ մէկ օրինակն ունէր գլուխներու վերնագիրները, որ առնուած են այս տպագրութեան համար:

6. Ս. ԳՐԻԳՈՐ ՎՐԴ. ՆԱՐԵԿԱՍԻ

Ս. Գրիգոր Նարեկացի ծնած է 951ին, և որդին է Անձևացեաց Խոսրով եպիսկոպոսի. իր եղբայրներն են Յովհաննէս և Թահաի. իր ուսուցիչն է Անանիա Նարեկացի, գիտնական միաք մը, որուն քով Նարեկայ վանքին մէջ ի տղայ տիոց կ'աշակերտին Յովհաննէս և Գրիգոր. Յովհաննէս կ'ըլլայ «գիտնական» մը և «սանճարեղ իմաստասէր» մը, ինչպէս կը վկայէ իր եղբայրը Գրիգոր: Գրիգոր, ինչպէս իր յիշատակարանէն ալ կ'երևի, յամառ ընթերցող մը եղած է և հմտացած ժամանակին բոլոր մատենադրական գրուածքներուն. ան որքան կ'աճէր հասակաւ, այնքան անոր մէջ կը զօրանար Աստուծոյ սէրը և առ Փրկիչն ունեցած խանդաղատանքը. աչքը երկինքն էր. գիշերները միայն աստղերուն կը նայէր իր խցիկէն, ու ցերեկը արեգական նշոյլներուն. նիւթը չէր իր մըտազբաղումը, այլ Աստուծոյ հոգին. անոր մշտամրմունջ աղօթքներն ու բոլորանուէր ներանձնութիւնը շինած էին զինքը «իրբ հրեշտակ ի մարմնի». կեանքը իրեն համար երկնային էր, և կը փափաքէր հասնիլ այդ կատարելութեան և իտէալին. ամինօրեայ սուրբ և մաքուր մտածումներով կը խորաչափէր Փրկչին Յիսուսի մարմնառութեան և փրկազորութեան նուիրական խորհորդները. իր գիտական ու հմտական խորհրդածութիւններով կ'ուզէր խելամոլի անոնց, իր առանձնական զղջումներուն և ներքին պայքարներուն մէջ՝ երբ իր միտքը կը լկուէր ու սիրաբ կը ճմուէր, հըրեշտակներն էին որ Նարեկայ իր ճգնարանին շուրջը, ինչպէս երբեմն Փրկչին,

կը քաջալերէին ու կը սրտապնդէին չափաւորելու հոգիէն փրթած իր հեկեկանքներն ու սրտի մորմոքումները: Տարիներ այսպէս իր բնակած ճգնարանը վերածուած էր աղօթքի և լոյս զգացումներով տաճարի մը. օր մ'ալ իր մէկ մտեռանդութեան (extase) մէջ ան նոյն տաճարին իր ծովահայեաց պատուհանէն տեսաւ Տիրամայրը, Յիսուս մանուկը գրկած, Առ Տէր կղզիին վրայ. լուսափայլ տեսիլքը ծովուն վրայ՝ երբ աչքերուն հանդիպեցան, ան իջաւ իր ճգնարանէն և ծովուն վրայ որպէս թէ ցամաքի վրայ քալելով՝ կը հասնի իր ցանկալիին մօտ. Տիրամայրը Յիսուս որդին կուտայ անոր գիրկը և կ'ըսէ. «Առ զՏէր քո»: Սուրբը իր այս մտեռանդութեան տեսիլքը նկարագրած է «Աչքն ծովի ծով» տաղին մէջ և իր Աղօթամատեանին էջերով (Բան ԺԲ. և ԻԷ): Առաքել վարդապետն ալ իր «Ներբողեան ի Ս. Գրիգոր Նարեկացին» քերթուածին մէջ կ'ըսէ. «Ջարքայն երկնից աչօք տեսար»:

Անոր աղօթանուէր կեանքը արձագանգ գտած էր ժողովրդեան սրտին մէջ, և անոր անձին շուրջ ստեղծուեցան հրաշապատում զրոյցներ, որոնցմէ ոմանք կը պարզեն անոր խիստ ներանձնական կեանքը, այլք յաչաղիտներուն և հալածիչներուն պարտութիւնը, զաւանական խընդիրներու առթիւ տարապարտուց սուրբին վերադրուած անհեթեթ զրպարտութեանց հերքումը, զոր նոյն իսկ պաշտօնական թուղթով մը կը բացատրէ ալ, զրելով. «սակս ազատքեան ի յար կարծեացն» (տե՛ս Կիրիթիոյց, էջ 498):

Հայ ժողովուրդին մէջ Նարեկացին հըմայք մը թողած է. ոչ մէկ կրօնաւոր կամ մատենագիր անոր չափ ազդած է ժողովրդեան զգացումներուն. այդ ազդեցութիւնը Նարեկացիին ո՛չ հմտութենէն, ո՛չ Աղօթամատեանէն և ո՛չ ալ իր զիրքէն է, այլ սուրբին առաքինութիւններն ու աղօթքները շինած են իր հմայքը, որ արդիւնքն է անոր խորհրդականութեան, վասնզի չկայ մէկը որ անոր նման ըլլար խորհրդական և ժողովրդական. ժողովուրդն ալ լիզուաւ, այսինքն զրոյցներով բացատրեց իր սէրը, վասնզի գիտնալ պէտք է թէ զրական մատենագրութենէն զուրս կան ռամկական զրոյցները, որ երբեմն ալ

տաղաչափեալ կը գտնենք ժողովրդեան խաւերուն մէջ: Ժողովուրդին համար նարեկացիին ողբ մ'է, որ հոս չ'ապրիր, այլ երկինքը. ան չի հասկնար անոր գրուածքները, բայց կը զգայ խորապէս. անոր նման հրեշտակները միայն կրնան աղօթել ու փառաբանել զԱստուած: Վաթսուն տարիներ ապրեցաւ սուրբը. դարձեալ ժողովուրդը անոր մահուան և յուզարկաւորութեան առթիւ հիւսեց հրաշապատում պատմուածքներ. այդ կենսունակ պատմուածքներն են որ դարերով կ'ապրեցնեն Նարեկացիին ժողովրդեան հոգիին մէջ: Անոր գերեզմանը կը գտնուի Նարեկայ վանքին մէջ Ս. Սանդուխտ եկեղեցիին մէկ պատին կողմը, մօտը՝ իր եղբօր Յովհաննէսի՝ իր գործակցին, և իր ուսուցչին՝ Անանիայի, եռամեծ վարդապետին և մեծ քատագովին. տապանը վայր մը եղած է ամենազգի ուխտաւորաց բարեպաշտութեան. 1021ին երբ Սենեքերիմ Թագաւորը ժողովուրդը փոխադրեց Սերաստիա, Նարեկի վանականները իրենց գաղթականութեան ժամանակ հետերին առին մաս մը սուրբին գերեզմանին ածիւններէն ու շինելով Նարեկ անուն գիւղ մը, Ակնայ մօտ, հոն գետեղեցին նոյն ածիւնները. հոն ալ տիրական դարձան Նարեկացիին տապանին շուրջը կազմուած ժողովրդական զրոյցները:

Ս. Գրիգոր Նարեկացիի երկասիրութեան գլուխ գործոցն է Ազօթամատեանը, ժողովրդական անուամբ նարեկը, զոր գրի առած է Նարեկայ վանքին մենակեացներուն խնդրանքովը, ինչպէս կը յիշէ ինքը, և արտած է 1002 թուականին: Մեր ժողովուրդը նոյն գիրքը կը ճանչնայ համահաւասար Ս. Գրիգրին. հայ հիւանդին վրայ Նարեկը Աւետարանի հետ կը կարդացուի, անոր իւրաքանչիւր գլուխին զատ զատ գորութիւններ կ'ընծայուին. հայուն նուիրական գիրքն է. խրթնաբանութեամբ և դժուարիմաց բառերով ու իմաստով գիրք մը, սակայն դարերէ ի վեր կ'ապրի ու չի հիննար. մեղաւորի մը ներքին աշխարհէն բխած պոռթկումներուն գիրքն է ան. անով է որ Նարեկի աղօթանուէր վանականը Թարգմանը կը հանդիսանայ ոչ միայն իրեն այլ նաեւ մեղքէ տանջուող հոգիներուն հառաչը լսելի ընել Աստուծոյ Աթոռին և թափ տալ

բարձրանալու զէպի կատարելութիւն և սրբութիւն. Նարեկացիին իր ողբերգութեան մասնաւոր իր խորհուրդներուն և զգացումներուն հետ ընդելուզած է Ս. Գրիգրի խօսքերով զոր փոխիտակի կ'արտայայտեն հին և նոր կտակարաններու մէջ յիշուած զղջման և ապաշխարութեան տիպարները: Ամբողջ գիրքը 95 գլուխներ ունի, որ կ'ըսուին քան: Այսպէս է իւրաքանչիւր բաժանումը: Առաջինը իրբու վերնագիր կը կրէ հետեւեալը. «Մ խորոց արցից խօսք ընդ Աստուծոյ»: Յաջորդ գլուխներուն մէջ ասոր վրայ կ'աւելնայ և հետեւեալը. «Վերսին յաւերած կրկին հեծութեան նորին հսկողի առ նոյն աղետս մարտնաց քանի, քանի մը գլուխներ այս վերնագիրը շունին: Նարեկի վերջին գլուխները կը խօսին Կոչնակի և Ս. Միլառնի վրայ և իրենց վերնագրութեանց մէջ կը կրեն «Ընդ կարպարանս քարգնանութեան», «Աղօթք քարգնանութեան» բացատրութիւնները:

Ամէն Նարեկ կարդացող կը զգայ թէ Նարեկի մէջ չափական տողերու շինուածքի մը զրոշմը կայ. հանրածանօթ Ընկալ քաղցրութեամբ աղօթքը մեծ մասին մէջ հայկական չափի շինուածքը ունի. գիրքին շատ էջերը ճոխ ու շառլ բառերու, նախադասութեանց կշաւոր խօսքերով լեցուն են և նմանայանգ հոլովներու վերջաւորութիւնները յառաջ բերած են տեսակ մը ընդհանուր դաշնակաւորութիւն, երգի դաշնակաւորութիւնը. կը դիտուի որ շատ էջեր ալ ինքը ոտանաւոր գրած է: Կ'ըսուի թէ հին եկեղեցիին օտար հայերէն մին Ս. Նիքիմ իր գործերուն, մանաւանդ իր բարոյախօսական գրուածքներուն մէջ գրած է ապաւորիչ շունչ մը, եռանդ մը, որուն համար ի հնումն, Ս. Նիքիմի գործերը շատ տարածուած են. հեղինակ մը կը գրէ Նիքիմի մասին. «Ան արեւելեան բանաստեղծ մը ըլլալով կը կրէր վառ, գունազեղ չափազանցօրէն շառլ ոճի ճոխ երեւակայութիւն մը. անոր շարագրութիւնը արեւմտեան գրուածքներու տրամաբանական կանոնաւորութիւնը շունի, բայց ան կը համապատասխանէր ունակութեանց անոնց՝ որոնց կը յարմարէին անոնք»: Պարզ բաղդատութիւն մը կը բաւէ գիտնալ թէ մեր Նարեկացիին իր ոճովը, իր բանաստեղծի թռիչքովը և որ ընթերցողին

մտքին տպաւորող իր սրտին յուզումներն ու հոգեւոր սլացքները անսահմանօրէն բարձր են եւ ուժեղ քան զԵփրեմ Խուրի-ինը. այդ տեսակէտով նաեւ բարձր է Նարեկացին Նազիանդացիէն եւ Օգոստինոսէն: Յօդուածագիր մը կը գրէ Նարեկացիին մասին «Արեւելեան քրիստոնէայ գըրականութեան մէջ անեղբայր, Նարեկը տոհմային գրականութեան էն խոր գիրքն է թէ եւ առջի բերան պարզագոյնը երեւի: Անկէ համ առնելու համար, ինչպէս կ'ըստուի, ընթերցողը պիտի կարենայ այս իմաստներու բովին խորը փորել եւ գտնել ազամանդները՝ զոր հեղինակը բարդութեան մը ստուերին մէջ թաղել է: Նարեկացին ունի իր մութ կէտերը, եւ ամէն էջի մէջ պայծառութիւն պահանջել մատենագրէն՝ որ իր ներսը կը բացատրէ և ոչ թէ արտաքինը, խիստ հարկապահանջութիւն մ'է... Դրժուարին է Նարեկի վրայ ճիշդ գաղափար մը կազմել, լոկ անոր վրայ եղած ուսումնասիրութիւնքը կարդալով, պէտք է բուն իսկ գիրքը ընթեռնուլ եւ ուսումնասիրել»:

Նարեկի սպագրութիւնը Ս. Աթոռոյ սպարանին մէջ:

Ս. Գրիգոր Նարեկացիին Աղօթամատեանը քանիցս տպագրուած է Ս. Աթոռոյ տպարանին մէջ, 1868ին, 1875ին, 1886ին, որուն կցուած են ներբողեան առ Ս. Աստուածածինն, ներբող խաչի, Գանձեր, և այլն, Մխիթար Գոշի համառօտ աղօթքը, Առաքել վրդ. ի ներբողեանը, բժշկութեան աւետարաններ, 1897ին փոքր կազմով և միայն բժշկութեան աւետարաններ:

1856ին Ս. Աթոռոյ տպարանէն հրատարակուած է նաև «Ճառք եւ Խոստովանութիւնք Հաւասոյ՝ արարեալ սրբոց հարց մերոց Գրիգորի Նարեկացոյն եւ Վահրամայ վարդապետին» խորագրով գրքոյկը, Նարեկացւոյն «Բան Ուղիղ Հաւատոյ և այլն» ճառին մասին տպագրիչը կ'ըսէ «Յառաջարան»ին մէջ, թէ կրկին տպագրութիւն կատարուած էր. բայց դիւրագին ընելու համար երրորդ մը տպագրուած է, բաղդատելով ձեռագրաց հետ: Գրքոյկին ճակատը գըրուած է «Սրբոյ վարդապետի յոյներանեան մեղադրի Գրիգորի Նարեկացոյն հաւատոսիք բան խրատու վստե ուղիղ հաւասոյ եւ մաքուր վարոց առաքիներան, ի խնդրոյ և նորին հարա-

զասի Վարդանայ դիւանայարի»։ Նարեկացին Վարդան անուամբ եղբայր մը չունի. բայ աստի, գրուածքին ոճը կը յայտնէ թէ այս ճառերը Նարեկացիին գրած ըլլալը կասկածելի է (տե՛ս Պատմ. Հայ Մատենագր. էջ 172):

Ս. Աթոռոյ արժանընտիր պատրիարք Ամեն . Տ. Թորգոմ Արքեպս. Գուշակեան, Եգիպտոսի իր պաշտօնավարութեան, Նարեկը աշխարհաբարի թարգմանած էր գեղեցիկ և ընտիր հայերէնով, գրաբարին չափ քաղցր և ներդաշնակ. նոյնին Ս. տպագրութիւնը սպառած ըլլալով՝ 1931ին իւրոյ ընծայեց Բ. տպագրութեամբ Ս. Աթոռոյ տըպարանէն: Պէտք է ամէն հայ ծնողք սոյն Աղօթամատեանէն օրինակ մը տայ իր զաւակաց ձեռքը, հասկնալու համար աղօթքի պարտականութիւնն ու արժէքը:

7. Ս. ՆԵՐՍԷՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՇՆՈՐՀԱԼԻ

Մագիստրոսի քոթ յորդին Ապիրատ իշխանին զաւակն էր Ս. Ներսէս Շնորհալի և եղբայրը Գրիգորիս կաթողիկոս Պահլաւունի: Ապիրատի սպանութեամբ (1111) որը մնացին այս երկուքը, որոնց հոգը և դաստիարակութիւնը ստանձնեց Գրիգոր Վկայասէր հայրապետը, որ նոյն ժամանակները կը գտնուէր Գող Վասիլի սահմաններուն մէջ: Վկայասէրին մահուամբ, այս որբերուն հովանաւորութիւնը իր վրայ առաւ Բարսեղ կաթողիկոս: Վերջնոյս անակընկալ մահուամբ, Շնորհալիի եղբայրը Գրիգորիս, զեռ շատ երիտասարդ հասակին մէջ կաթողիկոս ընտրուեցաւ և մեծ հոգածութիւն ցոյց տուաւ իր եղբոր դաստիարակութեան: Կաթողիկոսարանը Շուրը աւնապատէն փոխադրուեցաւ Ծովք գղեհակը, և ի վերջոյ Հոսովկլայ: Սեաւ լերան վանօրէից մէջ Ս. Ներսէս Շնորհալի ստացաւ իր դաստիարակութիւնը. կարողագոյն հայ վանականները կը մարդէին Ներսէսի միտքը, ջամբելով անոր Ս. Կրօնքի սկզբունքները և հայ լեզուին տարերքը: Ներսէս իր պատանեկութեան ժամանակ փոյթ ունեցաւ աղօթքով ու բարեպաշտութեամբ կրթել իր միտքն ու հոգին, և այդպէսով միայն կը սրէր իր հոգեւոր և մտաւոր ախորժակը. բայց անտարբեր չէր մնար քաղելու իմաստութեան մեղրն ու ծաղիկը:

Շնորհալիին ուսմունքը եղած է հոգեխառն գիտութիւններ, ոչ թէ արտաքին: Սորված էր Ս. Գիրքը, Ս. Հարց վարդապետութիւն և մեկնութիւն, եկեղեցիի և սրբոց պատմութիւն, կանոնաց և կարգաց հմտութիւն, եկեղեցական երաժշտութիւն և վայելուչ շարադրութիւն՝ արձակ և ոտանաւոր: Յաճախակի կատարած ընթերցումները իւրացնելու համար ընդօրինակութիւններ կ'ընէր իր վայելուչ և գեղեցիկ գրովը, ինչպէս կը գրէ իր կենսագիրը. շատ ուշ, ուսման մասին իր վիպասանութեան գործին մէջ կը հասկցնէ ուսման տեսակէտով իր գրկուժը, գրելով.

ՅԱթինականըն քաղաքի՝
Չանձն իմաստիւք ոչ կրթեցի:

Ու կը յիշէ հին Յունաց գերագոյն հանճարները, և անոնց հետեւելու նախանձը: Շնորհալին իր ժամանակի կրօնական գիտութիւններուն և իմաստութեան հմտանալով, գերազանցեց իր ժամանակակիցները, վասնզի ան ունէր բնական և կրթական սրամտութիւն, և որ մեծագոյնն էր՝ Աստուծոյ շնորհքը:

Գրիգորիս կաթողիկոս շատ կանուխէն քահանայութեան կոչեց Շնորհալին, և յետոյ՝ եպիսկոպոսութեան, միևնոյն ժամանակ տալով անոր կաթողիկոսարանի գործերուն վերին հոգածութիւնը: Ներսէս մեծ սատար մը հանդիսացաւ եղբօրը, իր բնական հաճարովն ու իմաստութեամբը, և մանաւանդ իր քաղցր և հեզաբարոյ կենցաղովը: Տէրը ընտրած էր Ներսէսը ըլլալու ճշմարիտ առաջնորդ մը և իր գործերովն ու յիշատակովն անմոռանալի փառք մը և պարծանք մը իր Ազգին ու եկեղեցիին: Պահլաւունեաց այս նոր ընծիւղուած շառաւիղը պիտի վերանորոգէր իր նախահաւուն՝ Ս. Լուսաւորչի կրօնական ու բարոյական սուրբ գործը. ճոխ էր ան իր գլրական ու ուսման պատրաստութեամբ, և պատրաստ էր ճոխանալ Աւետարանի քարոզչական գործերով. իր մատենագրական բեղուն կեանքը կատարած է նախքան իր կաթողիկոսութիւնը: Շնորհալի գրուածքներուն մէջ ժողովրդական գործեր կը համարուին Բան Հաւատոյ, Թուրք առ Գրիգոր Ապիրատ, Յիսուս Որդի, Հաւատով Խոստովանիմ, «24 տուն բան, 24 անգին

ակունք գրաւոր և հոգեոր. անբաւ արժեքը իր չափաւորութեան մէջ, աւագամեծար գործ մ'ալ հեղինակին աւագ գործոց մէջ, և ամենայն քրիստոնէական աղօթից նախաշարին զասակից»: Այս աղօթքին իմաստներուն կազմութեամբ Շնորհալի կը հաւասարի Նփրեմ Խուրիին:

Շնորհալի որքան գեղեցիկ և յստակագիր արձակաբան մ'էր նոյնքան ներշնչեալ բանաստեղծ մ'էր իր կրօնաշունչ տաղերով ու հոգեւորագ քերթուածներովը. չենք կրնար դասել զինքը նախագոյն դարերու քերթողներու մօտ և ոչ ալ հաւասար նկատել Նարեկացիին բանաստեղծական յանկարծական թռիչներուն. բայց արգար խոստովանութիւն մը ըրած պիտի ըլլանք երբ ըսենք թէ Շնորհալին ալ որքան չհասնէր բոնաստեղծական վսեմութեան, բայց իր բաղմթիւ յանգաւոր քերթուածներով յայտնաբերած է նաև հայկական տաղաչափութիւնը՝ աւելի կանոնաւոր չափերով: Շնորհալիին տաղերուն մէկ մասը և շարականը, ոչ միայն չափով են, այլ նաև անոնց երաժշտական եղանակները գիտէր, և կ'ըսուէր երգեցող. որ էր նաև երգահան մը, այն ատեն պիտի ընդունինք անոր ձայնական կարողութիւնը և քաղցրութիւնը:

1166ին Գրիգոր Պահլաւունի կը լրացնէր իր կաթողիկոսութեան 52 տարին, ծերացած և ընկճուած ուզեց ձգել պաշտօնը և յանձնել Շնորհալիին որ առ խոնարհութիւն յակամայս ընդունեց. Հոռմիւլայի եկեղեցիին մէջ Մաղկաղարգի օրը Պահլաւունի կատարեց ձեռնադրութիւնը շրջապատուած եպիսկոպոսներէ, որոնք այս նպատակաւ հաւաքուած ու հաւանութիւն յայտնած էին Ներսէսի կաթողիկոսացման: Ձեռնադրութենէ վերջ, նորընտիր կաթողիկոսը արտասանեց գեղեցիկ բանախօսութիւն մը, ներբողելով իր եղբօրը կէս դարու արդիւնաւոր օթոռակալութիւնը: Այս հանդիսական օրերէ վերջ շատ չ'ապրեցաւ ծերունի կաթողիկոսն՝ Փոքր Վկայասը և և վախճանեցաւ 1166ին ամառը արդիւնաւոր գործունէութեամբ և հոգելից կեանքով:

Շնորհալի 64 տարեկան էր, երբ կաթողիկոս դարձաւ, թէև մարմնով տկար, բայց ան նոյն հոգեով և եռանդով կառա-

վարեց հայ եկեղեցին, ինչպէս երբեմն, երբ խորհրդական և գործակից էր իր եղբորը: Ծնորհալին կ'ուզէր ամէն կողմ շրջիլ և քարոզել, բայց ժամանակի դառնութիւնը ու հայրապետական աթոռի վիճակը թոյլատու չէր, ինչ որ անձամբ չէր կարող կատարել ուղեց գէթ գրով կատարել, «եւ մենք, կըսէ, այս սոթագին քարանձաւին մէջ (Հոռովմկլայ) արգիլուած՝ գրաւոր կերպով ձեզ հետ կը խօսինք»: Ծնորհալիի այս թուղթերուն ժողովածուն, որով անամբողջ հայ ժողովրդի հետ կը խօսի, կը կոչուի «Թուղթ Լ'նդհանրական առ համօրէն հայասեռ ազինս»: Թուղթն ուղղուած է հայ ժողովրդի բոլոր խաւերուն՝ վանահայրերուն, առաջնորդներուն, քահանաներուն, իշխաններուն, զինուորներուն, քաղաքացիներուն, գիւղացիներուն և կանանց, որոնց կուտայ կրօնական և բարոյական պատշաճ խրատներ մատնացոյց ընելով այն թերութիւնները որ անոնց մէջ նկատած էր:

Ծնորհալի ինը տարուան իր կաթողիկոսութեան միջոցին բացի Միութեան խընդիրէն, զբաղեցաւ նաև հայ եկեղեցիին կարևոր գործերով ու գրական պարագումներով. ճոխացուց Հայոց ժամանասացութիւնը բազմաթիւ նոր երգերով ու շարականներով, որոնք մինչև հիմակ կ'երգուին մեր եկեղեցիին մէջ: Ան ժամագրքի նոր կարգաւորում ըրաւ՝ հիմնուելով Մաքենեաց և Թեղեհեաց ճգնականաց վանքերու ժամակարգութեան վրայ:

Յունաց Մանուէլ Կայսեր ժամանակ (1143 - 1180) հետեւեալ կերպով սկսաւ հայ և յոյն եկեղեցեաց Միութեան խնդիրը: Ծնորհալի երբ դեռ Կաթողիկոսին գործակից՝ իր պատգամաւորութիւնը բարեօքապէս լրացուցած Լամբրոնէն կը դառնար Մամեստիա, պատահեցաւ Կայսեր փեսայ Ալէքս դուքսին, և խօսակցութիւն ունեցաւ հայ և յոյն եկեղեցիներու դաւանական և ծիսական տարբերութիւններուն վրայ, մի առ մի հերքելով այն բոլոր թիւր կարծիքները որ տարածուած էին հայ եկեղեցիին մասին՝ Յունաց հետ: Ալէքս տըրուած պատասխաններէն գոհ՝ խնդրեց Շընորհալիէն որ հայ եկեղեցիին դաւանութիւնը գրաւորապէս իրեն յայտնէ. Շընորհալի անոր խնդիրը կատարեց (1166ին)

Ալէքս իշխան երբ Պոլիս դարձաւ, Մանուէլ Կայսեր և պատրիարքին ներկայացուց Ծնորհալիին տուած գաւառութեան թուղթը:

Մանուէլ Կայսր հայ և յոյն եկեղեցեաց միութեամբ, կը կարծէր կիլիկեցի հայ կըտրիճները յաջողութեամբ վերջնականապէս հնազանդութեան բերել: Կայսրը՝ Կրիգոր Կաթողիկոսին ուղղեալ նամակաւ մը կայս. պատուիրակ Սմբատի ձեռքով Ծնորհալիին Պոլիս կը հրաւիրէր ներկայ ըլլալու 1168ի այն ժողովին որ Արեւելեան և Արեւմտեան եկեղեցեաց միութեան խնդրով պիտի զբաղէր. նոյն թղթին Ծնորհալի կը պատասխանէ թէ չէ կարելի իրեն Պոլիս գալ Հայրապետական Աթոռը թողլով վտանգի մէջ. ուստի պայմաններ կ'առաջարկէ Կայսեր ու կը զրկէ նոյն պատգամաւորին ձեռքով, ու Կայսեր կրկին կը ներկայացնէ հայ եկեղեցիին դաւանութիւնը: Կայսրը 1170ին միայն կը պատասխանէ ու կը գրէ Ծնորհալիին միութեան խնդրոյ մասին և նոյն նպատակին համար լիազօրներ կը զըրկէ Թէորիանոս մազրիստրոսը և Յովհաննէս Ութման հայազգին, ասոնք Հոռովմկլայ գալով մէկ ամսուայ չափ վիճարանութիւններ կը կատարեն երկու եկեղեցեաց դաւանական և ծիսական տարբերութեանց վրայ: 1170ի Ծնորհալիի Կայսեր գրած և Թէորիանոսի ձեռքով զրկուած թուղթին իմաստը սխալ ըմբռնեցին յոյները. այս թուղթին մէջ չկայ բնաւ որևէ Քաղկեդոնական բացատրութիւն, այլ ընդհակառակն կըրկին և կրկին կը շեշտուի Հայոց եկեղեցիի մի ընտրեալ վարդապետութիւնը ևւն. ի վերջոյ, նոյն թուղթին մէջ Ծնորհալիին կը յայտնէ թէ հաւատքի և եկեղեցական կարգերու մասին կատարեալ պատասխան միմիայն հայ եպիսկոպոսներու ժողովը կարող է տալ և կը խոստանայ նոյնը չուտով գումարել: Երկու տարի յետոյ Կայսրը գրեց Ծնորհալիին և առաջարկեց ինը կէտեր, պահանջելով որ հայերը բացայայտ և որոշ պատասխան տան: Այս նամակ-պայմանները Հոռովմկլայ բերին յոյն Թէորիանոս և Յովհ. Ութման: Ծնորհալիին երբ Կայսեր պայմանները ստացաւ, չհամարձակեցաւ Միջագետքի եկեղեցականներով միայն պատասխանել, այլ բարեռք համարեց ազգային ժողով գումարել՝ մանաւանդ արեւ-

ւելիան եպիսկոպոսներով, որոնք ազգային եկեղեցիին հիմը կը կազմէին: Թէորիանոս չ'սպասեց ժողովին, ուստի բերած թուղթերուն պատասխանը ստանալով Պոլիս մեկնեցաւ. Շնորհալին կայսեր կը պատասխանէ թէ յունաց առաջարկութիւնները Հայ Ազգ. Ժողովին առաջ կը դրուին և անոնցմէ հնարաւորները կ'ընդունուին, բայց ո՛չ այն տեսակէտով որ իբրև թէ մինչև այժմ հայերը մոլորուած էին և այժմ միայն հասկցան ճշմարտութիւնը. այլ մի միայն բարեկամութեան սիրով ստիպուած, այս տեսակէտով Շնորհալին կ'առաջարկէ որ յոյներն ալ իրենց եկեղեցիին մէջ եղած սխալներն ուղղեն, որ հայերը չգայթակղին:

1173ին Շնորհալին հրաւիրական թղթեր գրեց հայ եպիսկոպոսներուն և վարդապետներուն յունաց պատասխան տալու համար, բայց ան չկարողացաւ ժողով գումարել, որովհետև 1173 օգոս. 13ին վախճանեցաւ՝ մեծ սուգ պատճառելով հայ ժողովուրդին, որ դանիկա դասեց Սրբոց կարգը:

Հայ և յոյն եկեղեցիներուն միութեան այս հարցը փակելէ առաջ, պիտի աւելցնենք թէ կայսեր պատուիրակ Թէորիանոս Հայոց Հայրապետին հետ ունեցած բանակցութիւնները և վիճարանութիւնները գրի առած և կայսեր ալ տեղեկագիր մը տուած է. և իրօք յունարէն այսպիսի գրուած մը կը գտնուի, և կղեմէս Կալանոս փէ. դարու կիսուն հայերէնի վերածած է իր պատմութեան մէջ, և որ բոլորովին հակառակը կը ներկայացնէ յերևաբան խօսքերով Շնորհալիի բացատրութիւնները՝ Հայ եկեղեցիի դաւանութեան մասին վարկաբեկելով երանաշնորհ հայրապետը. սակայն մեր ձեռքը եղող Շնորհալիի վարդապետական գրուածքները շատ վճիտ են և կը հաստատեն թէ երանելի Հայրապետը հայ դաւանութեան և աւանդութեանց հիման վերայ անշարժ վէժ մը եղած է: Թէորիանոսի կեղծիքներուն վրայ բան մըն ալ Կալանոս կ'աւելցնէ և Ներսէսի ու իրեններուն բերանը կը դնէ այլանդակ բացատրութիւններ, իր չար զիտումը յառաջ տանելու համար:

Թուղթերուն համահաւաքումը, որ Ընդհանրական կը կոչուի. կ'ամփոփէ նաև Յունաց կայսեր և պատրիարքին, Գրիգոր Տղայ կաթողիկոսին այլ եւ այլ ժամանակներու մէջ գրուած թուղթերը, որոնք հայեցի և օտար լեզուներով ալ տպագրուած են, երբեմն ամբողջական եւ երբեմն ալ մասնական պարունակութեամբ: Միաբանութեան միջոց երկու կողմանէ գրուած թուղթերն ու վիճարանութիւններն իրենց միջանկեալ պատմութիւններն ունին, զոր գրած է Ներսէս Լամբրոնացի. սակայն կը թուի թէ իրմէ գատ ուրիշ գլորողներ ալ եղած են այս հարցին վրայ, որուն համար կ'ըսէ Վարդան Պատմիչ, «Մնաց գործն անկատար, որպէս ցուցանեն ընդարձակ մասնագիրք» (Տե՛ս Ալիշան, Շնորհալի և պարագայ իւր, էջ 409):

Շնորհալի Հայրապետին թուղթերը սովորաբար կը բաժնուին երեք կարգի երեք յատուկ գլուխներով՝ որոնք են. —

- ա. Թուղթքաւ համարին հայաստե ազինս:
- բ. Թուղթք ի պատճառս խնդոյ Միաբանութեան:
- գ. Թուղթք գրեալք ի զանազան ժամանակս առ այլ և այլ անձինս:

Նկատի առնելով որ Ընդհանրական գրքին տպագրուած օրինակները սակաւաթիւ են և դժուարութեամբ ձեռք կը բերուին, Ս. Աթոռոյ տպարանի տեսչութիւնը 1871ին կը տպագրէ Շնորհալի հայրապետին Ընդհանրական այս գիրքը բաղապատութեամբ տպագիր և ութը զրջագիր օրինակներուն հետ, որոնց մէջ ընտրելագոյնն էր Կալակթայի Յովհաննէս Ա. քհ. Սաչիկեանի Ս. Աթոռոյ թանգարանին նուէր զըրկած Ընդհանրականը: Նորոգ տպագրուածին մէջ տեղ տեղ նշանակուած են ձեռագրաց տարբերութիւնները, ինչպէս նաև որոշ մասնր գրով տպագրուած են ուրիշներու կողմէն աւելցուած պատմական հատուածները, որոնցմով իրարու հետ կը կապուին այլ և այլ պաշտօնական անձերու թուղթերն ու պատասխանները հակիրճ ծանօթութիւններով և վերնագիրներով: Այս տպագրութիւնը խիստ մաքուր է եւ թուղթերը տոկուն:

Ս. Ներսէս Շնորհալիի Ընդհանրականից սպագրութիւնը Ս. Աթոռոյ տպարանին մէջ.

Ս. Ներսէս Շնորհալիի առաքելաշունչ

Յ. ՆԵՐՍԷՍ ԱՐՔԵՊՍ. ԼՍՄԲՐՈՆԱՅԻ
Ներսէս Լամբրոնացի ծնած է 1154ին.

հայրն է Կիլիկիոյ Լամբրոնի տէր Օշին իշխան և մայրն՝ Ծահանդուխտ՝ զուստր Ծահանի՝ զօրավար կոչուած, որ էր եղբայր Ս. Ներսէս Ծնորհալուոյ: Լամբրոնացիին առաջին անուն էր Սմբատ. մօրը խնամքէն զատ, ան մանկութեան ժամանակ զաստիարակուեցաւ Լամբրոնի մօտ Սկեւոյ Վանքին մէջ, սրբութեան վարքով եւ շարունակ մենակեացութեամբ կը պարապէր ազօթքի եւ բարեպաշտութեան. երբ բաւական տարիքն առաւ, մայրը՝ Ծահանդուխտ փոքր պատանին Հոռմկլա տարաւ, մօրը Ծնորհալի, որուն քով զբազեցաւ հոգևոր կրթութեամբ եւ երբ Հայրապետը պատանին վրայ կը տեսնէր աստուածային շքեղութիւն Գահանայութեան կոչեց զանիկա, անուանելով Ներսէս. ժամանակ մը Սեււրեան վանքը յաճախեց եւ Ստեփանոս Մանուկի ուսուցչութեան տակ եւս առաւել փայլեցաւ սրբութեամբ եւ իմաստութեամբ: Իր քահանայութեան միջոցին պարապեցաւ քարոզչութեան զործով Լամբրոնի եկեղեցիին մէջ եւ ներանձնական կեանքը շարունակեց Սկեւոյ վանքին մէջ: 1176 ին Գրիգոր Տղայ կաթողիկոս տեսնելով Ներսէսի առաքինութիւններն ու գործունեայ կեանքը, եպիսկոպոս ձեռնադրեց զանիկա, երբ ան քսան և երեք տարեկան էր. և յանձն առաւ Սկեւոյ վանքին հովուութիւնը, եւ քիչ վերջ վարեց Տարսնի Առաջնորդութիւնը. իր քարոզչութեան եռանդով զաստիեցաւ մերազն ժողովուրդէն եւ օտարներէն Երկրոյ Պօղոս Առաքել Տարսնի անունը: Սկեւոյ վանքին մէջ Նոր Կիրակէի օրը կատարեց նաւակատիքը ա՛յն եկեղեցիին զոր շինած էր իր հայրը կամ եղբայրը:

Լամբրոնացին իր հմտութեամբ ու գործունեայ կեանքովը դարուն ամէնէն կարկառուն եկեղեցականներէն մէկը դարձաւ. եկեղեցիներու միութեան խնդրոյն եռանդուն կերպով յարելով ներկայ գտնուեցաւ ինչպէս Հոռմկլայի, նոյնպէս Տարսնի ժողովներուն. բայց որոշումներուն մէջ խիզախօրէն կ'ուզէր ընթանալ՝ առանց նկատի առնելու վտանգը, որ կը սպառնար Հայ եկեղեցիին անկախութեան՝ որուն հեռուէն կը հսկէին Հայոց Արեւելեան վարդապետները. Լամբրոնացին արքունական պալատին մէջ ալ գործակցութիւն ունէր և իշ-

խանը Լեւոն՝ որ յետոյ Հայոց թագին պիտի տրեանար, կը զիմէր անոր խորհուրդներուն: Միութեան խնդրոյն մէջ՝ թագին սիրոյն համար Լեւոն պատրաստ էր զիջողութեանց՝ բայց կ'ուզէր շահիլ հայ եպիսկոպոսութիւնն ալ Կիլիկիցի ըլլար կամ Արեւելցի. բայց Լամբրոնացին յախուուն էր իր հինաուրաց փափաքը իրագործելու համար. Հաղարտեցի եւ Սանահնեցի ու այդ կողման վարդապետք Հայ եկեղեցւոյ կենսական շահերուն ի պաշտպանութիւն բողոքեցին Լեւոնի՝ Լամբրոնացիին դէմ, որ եկեղեցիին մէջ նորութիւններ մտցնելու համարձակած է. Լեւոն ստիպուեցաւ անոր եղբօրը Հեթումի միջոցաւ ազգաբարեւ որպէսզի իր տարապայման նախանձախնդրութիւնը չափաւորէ Հայ եկեղեցիին մէջ պառակտում յառաջ չբերելու համար. այս ազգաբարեւութեան վրայ բուն գրչով անթուղթ մը գրեց Լեւոնին, որուն մէջ կ'ըսէ թէ ձեռք գիրք մը բովանդակ եմ գրեալ ըզհայոց ազգիս անկարգութիւնս, որ յետոյ մտեալ են: Ամբողջ թուղթին վերլուծումն ընել երկար կ'ըլլայ, բայց միայն ըսենք թէ Լամբրոնացին Հայ եկեղեցիին ուղղափառ դաւանութեան հաւատացեալ մը ըլլալով հանդերձ, եկեղեցիին մէջ անկարգութիւններ կը տեսնէր և կ'ուզէր որ վերանան անոնք. և ինքն ալ Տարսնի եկեղեցիին մէջ ինքն իրեն բաւական նորութիւններ ներմուծեց, ինչպէս կը հասկցուի Լեւոնի գրած նոյն թուղթէն. նորոգած է պատարագի զգեստ հագնելու սովորութիւնը, որ արդէն հինէն կար. զաղբեցուցեր է պատարագի ատեն դուռ փակելու և վարագոյր փակելու սովորութիւնը. երկնայուններ ի միասին կը կատարուէին, բայց ինքը զատ զատ ըսել տալ սկսած է. խաղաղակամի աղօթքը որ եկեղեցիներուն մէջ պակասած էր՝ ինքը վերահաստատեց է. կ'երևի թէ Ասուածայայտնութեան օրը, փոխանակ Յունուար 6 ի, սկսած է կատարել տալ Դեկտ. 25 ին, իրօնաւորակամ օրհնութեան և երրորդ պատկի վերաբերեալ նորութիւններ ալ կատարած է, անտարակոյս ուրիշ նորութիւններ ալ ունէր. այդ ուղղութիւններէն ոմանք պէտք է կատարուէին Հայրապետական իշխանութեան վճռով, իսկ միւս կէտերէն մեծ մասն ալ եկեղեցիին հնօրեայ կանոններ են, զորս երբեք ներ-

հալ չէր Լամբրոնացիին ոտնակոխ ընել եւ Արեւելցի վարդապետները իրաւունք ունէին խնդրել Լեւոնէ որ արգիլէ անոր՝ նորութիւններ մտածանել: Բաց աստի, ներելի չէր նաեւ Լամբրոնացիին անարգական եւ ծայրայեղօրէն կծու լեզու գործածել Արեւելեան վարդապետաց դէմ: այդ աստիճան խստութիւն կը մնասէր եկեղեցիին:

Թէ՛ լատիններէ և թէ՛ յոյներու կողմէ Լեւոնի եղած քաղաքական առաջարկներուն հետ յարակից էին դաւանական և ծիսական համաձայնութեան պայմանները, ինչ որ գործը կը դժուարացնէր. նոյն համաձայնութեան հակառակ էին Արեւելցիք և Կիլիկիցիք ալ ամբողջութեամբ համամիտ չէին: Որովհետև Լեւոնի թաղին առաջումը յոյներու կողմէ կանխուած էր, անոնց հետ միութենական բանակցութիւնը պիտի կանխուէր, և պատգամաւորութիւն մը մեկնեցաւ Սիւէ կ. Պոլիս 1197ին սկիզբները, գլխաւորութեամբ Լամբրոնացիին, որ խընդամտօրէն կ'երթար Պոլիս իր ամէնէն փայփայած մէկ գաղափարին՝ եկեղեցեաց միաբանութեան խնդրոյն իրականացման համար: Լեւոն և կաթողիկոսը համաձայնած էին զիջողութիւններու եւ Լամբրոնացիին մեծապէս կը յուսար ձեռք բերել յաջողութեան պսակը:

Լամբրոնացիին յունաց հետ վիճարանութեան համար իբր իր մախաղին պարսատիկներ՝ մէկտեղ առած էր Երեմիայի, Գերեմիայի, Փոսի, Աքանասի եւ Մանիոյ, վաւերագիրները, ինչպէս նաև Շնորհալիի և Տղայի թուղթերը. մեր պատմիչները կը բարձրացնեն Լամբրոնացիին արժանիքները և կը գրեն թէ յունաց իմաստունները հիացան անոր իմաստութեան և հմտութեան և ան յաջողած է լռեցնել ամէնքը, ինչպէս կը գրէ Սմբատ պատմիչն ալ հուսակեցոյց գնուս խեթօն իւրով: Բայց իրականին մէջ Լամբրոնացիին ցաւօք և յուսարեկութեամբ մեկնած է Պոլսէն, ինչպէս ինքն ալ կը խոստովանի թէ՛ «գսափ գնուս անմաւոր ի անգանե». այսինքն իր ներկայացուցած գրութիւններէն. «քանցարարարարու եւ հրեակալ կասոփ ընդ ճիւղս կասկալ, որք ոչ պիտրժնե ծառայել Ասուծոյ՝ անոգութեամբ հոգոյն, այլ հնուքեամբ գոյն, եւ ըստքացեալ ի հոգեւոր կանս մե՛ր զարձափ յիմաստեալսն յուսոյ անգաւ անորով» (Հայա-

պատում, էջ 425): Այս տողերը շատ բան կը սորվեցնեն: Այդ պահերուն Լամբրոնացիին յիշեց թէ Արեւելեան վարդապետք իրաւունք ունին եղեր զպուշաւոր ըլլալու և իր հապճեպ զիջողութիւնները մեղադրելու:

Լամբրոնացի իր երիտասարդական տարիքին մէջ գրեց բազմաթիւ գիրքեր, որոնք իրենց խոհական, հմուտ և ընտիր պարունակութեամբ կը բարձրացնեն անոր արժանիքը, և լիապէս կ'արդարացնեն իրեն համար եղած բացառութիւնը: Մեր նպատակէն դուրս կը մնան անոր բոլոր գրական ու մեկնողական երկասիրութեանց վերլուծումը ընել. կը շատանանք միայն նկատի առնել իր Մեկնութիւն Ս. Պատարագի գիրքը, բայց նախ քան զայդ, հարկ է հայ Պատարագամատոյցներու ծագման մասին երկու խօսք ըսել:

Մեր ամէնէն հին Պատարագամատոյցը Ս. Բարսեղիւնն է, որ Ս. Լուսաւորչի անունով ճանչցուած է. հայերէն թարգմանութիւնը կատարուած է Ե. դարու սկիզբը. Բարսեղի սոյն պատարագէն կտորներ ունին Ագաթանգեղոս և Փաւստոս: Հայք այս խորհրդամատոյցին վրայ աւելցուցած են իրենց ընտանի ասորերէն մասեր, ինչպէս «Սուրբ, սուրբ, սուրբ» և «Պատարագ Գըրխոստոս մատչի գառն Աստուծոյ, և այլն»: Բարսեղի պատարագը միշտ տիրող եղած չէ Հայոց մէջ: Ե. դարու վերջերը ի գործածութեան էին Ս. Գրիգոր Լուսաւորչի, Ս. Սահակ Պարթևի, Աքանասայ Աղեխանդրու հայրապետի, Գրիգոր Ասուածարանի պատարագները. այս չորս խորհրդամատոյցները որքան որ վերի չորս անունները կը կրեն, բացի մէկէն՝ իրական չեն. ասոնք իրարմէ անջատ չեն, վասնզի հետազօտութիւնք ցոյց կուտան թէ միևնոյն թարգմանութեան լեզուն է, և գրիչ մը զանոնք ներքնապէս կը միաւորէ և թարգմանիչը խորհրդամատոյցաց մատեան մը կազմած է, եթէ յունարէնն արդէն անանկ չէր: Բոլորը պատարագաց փունջ մըն է և միևնոյն հեղինակն ունի. ասոնք առանձին առանձին պատարագներ չէին, այլ կը կողմէին ամբողջութիւն մը, վասնզի մէկը ունեցողը բնական է որ ուրիշներն ալ կ'ունենայ, որովհետև անբաժան էին ասոնք, մէկ ձեռքէ ելած, մէկ սրբազան նուիրագործի մը

գործը: Պատարագանսոյցի Հայոց գիրքին բաղմանմուտ հեղինակին հետազոտութեանց համաձայն, վերև յիշուած պատարագները հաւաքումն են Գրիգոր Աստուածաբանին: Անոնց բնագիրները կորսուած են, բայց հայերէնները կան. իսկ հայ թարգմանիչն է Յովհաննէս Մանդակունին, որ կը յիշուի Մխիթար Այրիվանեցիի մօտ իրր Պատարագամատոյցի հեղինակ, մինչդեռ անոր թարգմանիչն է. Աթանասի անուամբ կոչուած «Տէր Աստուած գօրութեամբ» աղօթքին թարգմանչին լեզուն բոլորովին մանգակուեալն է: Հայոց մէջ միշտ տիրող եղած է «Աթանասի» պատարագը. միւսները խափանուած են, չգիտենք ինչ պատճառաւ: Սոսրով Անձեւացեաց եպիսկոպոսին Պատարագի Մեկնութիւնը կատարուած է անխառն կերպով Աթանասի պատարագին վրայ. Ժ. դարէն առաջ Աթանասի անունը չկայ. Ասողիկ միայն ունի հետեւեալ խօսքը. «Յովհան Մանդակունի... կատարեաց... եւ գլխովիս զՊատարագանսոյցն զոր Աքանասի ասեմ յիմեց». հին աւանդութեան մը արձագանգն է Ասողիկի այս խօսքը, որով կը հասկնուի թէ չէ կարգացած Աթանասի պատարագ կոչուելը, միայն լսածը կը գրէ. Ուխտանէս պատմիչն ալ ունի հետեւեալ խօսքը. «... Ձի յորժամ անցեալ գնացեալ ի միասին, և նստէաք յեզր գետոյն» որ կոչի Ախուրեան եւ ասէաք զՊատարագանսոյցն Տեառն զօրութեանց, զոր ասեմ Աքանասի, եւ էր յաւուրս ամարանոյն յամսեանն Տրէ, որ օր մետասան էր ամսոյն, յաւուր կիւրակէի, յիններորդ ժամու: Թ-Ժ դարերուն Հայոց մէջ թարգմանուած են Բարսղի բիւզանդական պատարագը, նախորդին կրկին ծաւայով. թարգմանութիւնը կատարուած է բաւական յաջող կերպով, բայց ոչ ազատ յունաբանութենէ: Մագիստրոս Աստրուց կաթողիկոսին գրած թուղթին մէջ Յակոբայ և Կիւրղի ընթերցուածին հետ կը յիշէ նաև Բարսղի այս պատարագը. Լամբրոնացին ալ ծանօթ է այս պատարագի թարգմանութեան, ինչպէս նաև Ոսկերեանինը: Ուրիշ պատարագամատոյցներ ալ հայերէնի թարգմանուած են, իբրև մատենագրութիւն միայն:

Լամբրոնացին գրած է պատարագի մեկնութեան գիրք մը, ըստ իր յիշատակարանին, 1177ին գրի առած է զայն, քը-

սան և չորս տարեկանին, Տաւրոսի լեռանց միայնութեան մէջ. ուզած է որ ուրիշներ ալ օգտուին այս գիրքէն, և ջոյց տուած է եպիսկոպոսներուն և իշխաններուն, որոնք չեն կարգացած անգամ. նոյն թուականին Երուսաղէմ Իսլամներէն զբաւուած ըլլալով, քրիստոնեաները գերի կը տարուէին. այս լուրը լսուած ըլլալով Արեւմուտք, ինչպէս կիրնները բաղմութեամբ ծովէն կը լեցուին Պաղտայիս: Լեւոն իշխան պաշտօն կուտայ Լամբրոնացիին երթալ Հոռովմիլայ և իրազեկ ընել Գրիգոր Տղայ կաթողիկոսը տեղի ունեցած իրադարձութեան: Ծանապարհին, Պէնտէկոստէի օրը, յայնկոյս Մարաշի, թուրքերը իրեն ընկերացող քսանի չափ կը օծնաւորները կը սպաննեն ու կը կոշտատեն իրենց ունեցածը, ինչպէս պատարագամեկնիչի ձեռագիրը, որուն հաւասարը չունէր իր մօտը. զոչոչուած այս ձեռագիրը 1192ին կը գրտնուի Չահնայ գաւառին մէջ, տեղւոյն ներսէս եպիսկոպոսին և Վարդան կրօնաւորին միջոցաւ. զոչոչուածը կրկին իրեն կը դըրկուի, որուն համար մեծապէս կ'ուրախանայ:

Յայտնի է թէ Լամբրոնացին իր «Մեկնութիւն պատարագին» կատարած է Աթանասի պատարագին վրայ. իր կենսագիրը ինչպէս տուր վրդ. իր զիմանական տաղաչափեալ «Ողբ»ին մէջ կը գրէ.

Ե՛կ Անասրաւ յարոյս անյնակից,
Բանփս քո նն պարտարգի:

Բայց երբեք չի յիշեր իրմէն առաջ Աթանասի պատարագը Սոսրով Անձեւացեաց եպիսկոպոսին կողմէն մեկնաբանուած ըլլալը: Պատարագամեկնիչը շատ սրտառուչ կերպով կը բացատրէ անկ խորհուրդին իւրաքանչիւր դրուագները. բարձր է հոգեւոր զգացումը. սուրբգրական գեղեցիկ իմաստներով գրքին մէն մի էջը զարդարած է և հոգեով կը բարձրացնէ հաւատացեալը Տիրոջը Յիսուսին որ խաչին վրայ պատարագեց իր սուրբ արիւնին հեղումով ու եղաւ այն անմահական պատարագը, որ քաւիչը եղաւ մարդոց մեղքերուն: Լամբրոնացին այս գործերուն բաղմութիւն էջերուն մէջ հոգեմեկն գործած է. ըսելիք չունինք անոր արտադրութեանց հոգեւոր իմաստներուն մասին: Լամբրոնացին որ այս գոր-

ծին պատրաստութեան ժամանակ իր առջևն ունեցած է Ոսկերերանին պատարագի մեկնութեան հայերէն թարգմանութիւնը, որմէ իր պատարագամատոյցին համար քաղած է «Տէր Աստուած մեր որ զերկնաւոր հայր», «Տէր Աստուած մեր որոյ կարողութիւն անքննին է», «Աստուած սուրբ և խորրոս հանգուցեալ ես» եւ «Գոհանամք զքէն» ազօթքները, «գոհութիւն և փառաբանութիւն մատուցանեմք» մաղթանքը, ինչպէս նաև Ս. Գրիգոր Նարեկացիին առ Ս. Հոգին ուղղեալ «Ամենակալ բարերար» և «Աղաչեմք և աղերսեմք» երկու ազօթքները զոր մեկնաբանած է մաս առ մաս: Իր մեկնութեանց մէջ ընդարձակօրէն և զովեստով կը բացատրէ կարգ մը հոռոմ եւ լատին պատարագներու սովորութիւնները, մասնաւորապէս կը պարզաբանէ Ոսկերերանի Եփեսացոց թուղթին մեկնութենէ առնուած Ս. Հաղորդութեան համար խրատականը և փափաքած է ուրիշ նորութիւններ ալ ներմուծել իր պատարագամեկնիչին մէջ, բայց զգուշացած է տկարամիտ մարդերէն, ինչպէս կը գրէ տեղ մը «Այլ իմ երկուցեալ ի սխարալիս մաղկանե ոչ եղի զնոյն ի սահման օրինացս, յորմամ այս հասասի, հաւասամք՝ այլ ումեք գալ յես մեր հրգորսդունի, եւ զրումն քերութեանս յնուր»: Ինչ համարձակութեամբ որ հայ եկեղեցիին ծէսերուն և արարողութեանց մէջ նորութիւններ ներմուծելու ձեռնարկ ըրաւ, նոյնպէս փորձեց պատարագամատոյցին մէջ նորութիւններ դնել և մասամբ միայն յաջողեցաւ սխարալիս մարդոց երկիրդին: Լամբրոնացիին որքան սրտով մաքուր, մտքով բարձր ու գրական և հմտական պատրաստութեամբ զօրաւոր էր, այնքան ալ բնատրութեամբ խիզախ և անզգոյշ էր ապագայի տեսակէտով:

Պատարագամատոյցին ծագումը գլխաւորելու համար քանի մը խօսք ալ պէտք է ըսել մեր սովորական խորհրդատետրին կազմութեան մասին, Լամբրոնացիին Նարեկացիէն եւ Ոսկերերանէն առած ազօթքները, առաւել կամ նուազ ուրիշ փոփոխութիւնները աւելցան մեր սովորական խորհրդատետրին մէջ, բայց ան երբ առած է իր վերջին ձեւը. բաւական դժուար է ըսել, ԺԱ. դարէն կը սկսի իր ծագումը և ԺԳ-ԺԴ դարուց ձեռագրերներէն յայտնի

պիտի ըլլայ իր չափաւոր կերպով կազմութիւնը, բայց նոյն ձեռագրերները մինչև ԺԷ. դար տակաւին կատարեալ միօրինակութիւն չունին, բոլորն ալ իրարմէ կը տարբերին. տպագրութեամբ միայն միօրինակ ձեւ մը առին ԺԷ. դարէ ետք:

Ներսէս Լամբրոնացիին Պատարագի Մեկնութեան սպագրութիւնը Ս. Արսոյ սպարապետի մէջ.

Սոյն գիրքը 1842 ին տպագրուած է Ս. Աթոռոյ տպարանին մէջ, Զաքարիա Պատրիարք Կոփեցիի պատրիարքութեան օրով. ծախքը վճարած է Միաբան Այնթապցի Աշահան Յովսէփ Սարկաւազ «Ի յիշատակ պանծալի անուան վարդապետին իւրոյ ի Գրիստոս հանգուցեալ Աւագ Լուսարար Մկրտիչ արքեպիսկոպոսին»: Զաքարիա Պատրիարք ուսեալ եւ բանիրուն եկեղեցական մ'էր. աշակերտած էր ի Ս. Էջմիածին և Վենետիկ. նախանձախնդրութեամբ մը պատրիարքութենէն ինն տարի առաջ, 1833 ին Ս. Աթոռոյ տպարանը հիմնած էր և ջերմապէս հետամուտ էր նախնեաց գործերը տպագրելու, յօգուտ մերազնէից. ինչպէս կը յայտարարէ պատարագի մեկնութեան «Յառաջաբանութեան» մէջ. ուստի իր պատրիարքութեան տպագրել տուաւ Մկրտեքան կանոնեալ Մաշոցը ձեռագրի մը վրայէն, Յովհաննէս Կաթողիկոսի Պատրիարքի եւ Ներսէս Լամբրոնացիի Պատարագի մեկնութիւնը. այս հրատարակութեանց վերաբերեալ պատահած դէպքերու պատմութիւնը տեսնել Օրմանեան Սրբազանի Ազգապատումի մէջ (Գ. էջ 3883): Նոյն յառաջաբանութենէն կը հասկցուի որ Լամբրոնացիին սոյն Պատարագի մեկնութենէն առաջ տպագրել յարմար դատուած է Անձեւացեաց Խոսրով եպիսկոպոսի Պատարագի մեկնութիւնը, բայց անոր ամբողջը վանքին մէջ չգտնուելով՝ կը յանձնարարուի մերազնէից նոյն մեկնութենէն ընտիր օրինակներ զրկել տպագրութեան համար: Լամբրոնացիին պատարագի մեկնութեան այս հրատարակութեան կցուած են նոյն հեղինակին ժառանգաւորաց յատուկ խրատական երեք ճառերը, ինչպէս նաև Անտիոքի Ոսկան յոյն ճգնաւորի թուղթին պատասխանը:

Լամբրոնացիին պատարագի մեկնութեան այս գիրքին Բ. էջին վրայ «Տեղե-

ՄԻՕՆ ԱՄՍԱԳԻՐ

ՀԻՆ ՇՐՋԱՆ (1866-1877)



Հայ լրագրութեան պատմութեան մէջ Սիօն ամսագիրը իր մասնաւոր տեղը եւ դերը ունի, մասնաւոր կրօնաբարոյական մարզին մէջ: Հայ պարբերականներու անդրանիկներէն չէ ան, իր հրատարակութեանէն աւելի քան երեսնամեակ մ'առաջ (1832) Պոլսոյ մէջ Լեւոյ գիր անունով լրագիր մը կը հրատարակուէր, և մինչև 1866 թուականը բուսական թերթեր հրատարակուած են: Անդրանիկ հայերէն լրագիրը, սակայն, լոյս տեսած է օտար միջավայրի մէջ, Մատրաս, 1794ին, Աղղարար անունով, Յարութիւն Քհն. Շմաւոնեանի խմբագրութեամբ: Վենետիկի Մխիթարեան Միաբանութիւնը 1843 ին սկսաւ հրատարակել իր պաշտօնաթերթը՝ Բազմալիւպ, որ անընդհատ մինչև այժմ լոյս կը տեսնէ. ամէնէն երկար կեանք ունեցող թերթն է մեր մէջ: Կովկասահայութեան մէջ՝ 1846ին սկսած է հրատարակուիլ Կովկաս թերթը, Թիֆլիս. Եւրոպայի մէջ՝ 1855ին, Արեւելք անունով, Բարիզ, Ստեփան Ոսկանեանի խմբագրութեամբ: Իսկ Եգիպտոսի մէջ՝ հազիր 1865ին, Սիօնէն մէկ տարի առաջ՝ Արմաւենի, ի Գահիրէ, Ա. Մուրատեանի խմբագրութեամբ, որ միայն մէկ տարուան կեանք ունեցած է:

Ազգի մը կամ ժողովուրդի մը մտաւոր յառաջդիմութեան երբեակ ազդակներն են Դպրոց, Տպարան եւ Հրատարակագրութիւն: Դպրոցը կը դաստիարակէ և կը կրթէ մատաղ սերունդը, տպարանը անոր մտաւոր կեանքի արտագրութիւնն է, իսկ հրատարակագրութիւնը ժողովուրդի զարգացման մեծազոյն ազդակն է: Ատոնց հետ պէտք է դասել նաեւ Մատենադարանը, անոր մտաւոր դանձերուն շտեմարանը, հանրային կրթութեան վայրը:

Մեր մէջ վաղուց անտի քաջ ըմբռնուած է այս ճշմարտութիւնը, և զպրօցներն ու տպարանները իրենց կարեւոր և արժանի տեղը զբաւած են հայ ազգային կեանքին մէջ. իսկ հրատարակագրութիւնը միայն ժիզարու վերջերը սկսած է և ժիզարու առաջին կէտին տարածուած:

Ս. Յակոբեանց Միաբանութիւնը, սակայն, օտար միջավայրի մէջ, մասնաւոր պարագաներու տակ, և տարբեր պարտականութեան ու ծառայութեան նուիրուած՝ Ս. Երկրի մէջ կոչուած էր պահապան ըլլալ նուիրական սրբավայրերուն, որոնք զրեթէ իր ամբողջ ուժը կը սպասէին ու կը սպասեն մինչև այսօր և առիթ չէին տար իրեն լիովին աշխատելու մտաւորական և ուսումնական մարզերուն մէջ. բայց պէտք է խոստովանիլ՝ թէ շատ հինէն սկսեալ արժէքաւոր ձեռագիրներ ընդօրինակուած են այս սրբավայրերու մօտ խը-

կութիւն Գրչագիր Օրինակացո՞վ վերնազրով կը յիշուին պատարագի մեկնութեան երեք գրչագիր օրինակներ, որոնք են՝ 1^o. 1177ին Կիլիկիոյ Տաւրոսի Ս. Գէորգ անապատին մէջ գրուածը, և որ միայն ունի ներօտ Լամբրոնացիին յիշատակարանը: 2^o. 1293 ին գրուած, Եգիպտոս գերի տարուած Ստեփանոս կաթողիկոսի և Լեոնի որդւոյն Հեթումի թագաւորութեան օրով: 3^o. 1317ին ընդօրինակուած է Կիպրոսի Մաղուսա քաղաքին Կանչուոր կոչուած վանքի Ս. Աստուածածնի տաճարին մէջ: Դիւրութեան համար գիրքին վերջը գրուած է գլխաւոր խօսքերուն այբուբենական ցանկը: Տպագրութիւնը զրեթէ վրիպակ չունի, յայտնի է որ մասնաւոր խնամք տարուած է, և թուղթն ալ լաւագոյն (*):

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՒՆՈՒՆԻ

(*) Ծրագրած էինք զրել նաեւ ի մասին նախնի այն հեղինակաց՝ Մատթէոս Ուռնայեցի, Վահրամ Վարդայետ, Մխիթար Սկեւռացի, Վարդան Վարդայետ Արեւելցի, որոնց ո՛րեւէ մէկ գործը տպագրուած է Ս. Աթոռոյս տպարանին մէջ, բայց սոյն յօդուածը արդէն երկարած ըլլալով՝ ուրիշ առիթի մը յիստաճեցիներ անոնց վրայ զրել: Թ. Գ: